4ԺԳ ՏԱՐԻ ԹԻՒ 743 Կ. ՊՈԼԻՍ ՆՈՅԵՄԲԵՐ 27/10 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1903 ՇԻՆԳՇԱԲԹԻ 20 ՐԱՄԱԶԱՆ 1321 — 27 ԳԸՇՐԻՆԸ ՍԱՆԻ 1319

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԻՐՈՒՈՒՆ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԹՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պաղչէ Ալի Մասուէթ, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

Մանզումէի Էֆքիար

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یوی وسیاسی غزه‌در
صاحب امتیازی : اوهانس فریه
اداره خانه‌سی : باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղ.	50 ղ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	13 ֆր.

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ,
Մէկ անգամ աւելի ծանուցմանց համար
մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

Վտանգուած Կեանքերու Համար

Թոպէրթ Գոլէճ, քանի մը տարիէ ի վեր, մասնաւոր բժիշկ մը կը պահէ, — անկէ առաջ այցելու էր իր բժիշկը, — իր կարեւորագոյն մէկ անդամը իր ուսուցչական մարմնին, վճարելով անոր բժիշկ մը գտնացող ամսական, որպէս զի ան մօտէն հսկէ ուսանողներուն առողջական վիճակին վրայ, բժիշկի աչքով հետազօտէ անոնց ֆիզիքական զրութեան տրամադրութիւնները, և եթէ բան մը նշմարէ, առաջին քայլին իսկ՝ անոր վրայ յարձակի ու կասեցնէ զայն։

Աս մասին, նոյն դրութիւնն է որ կը տիրէ գրեթէ Թուրքիա հաստատուած ամերիկեան բոլոր կրթական հաստատութիւններուն մէջը, և թերեւս ուրիշներու ալ։

Ցիշատակելով աս պարագան, չեմ մտածեր բաղդատութեան եզր մը գրտնել, մեր և օտար վարժարաններուն միջև։ Ատիկա մեծ միամտութիւն մը պիտի ըլլար, ծանօթ ըլլալով անոնց երկուքին վարչութեան ոգիին տարբերութիւնը։

Ինչ որ կ'ուզեմ վեր հանել, սա՛ է թէ, աս պարագան ինքնին բացառիկ կերպով ուշադրութեան արժանի է, որովհետեւ ան կը մասնանչէ բացառիկ կարեւորութիւնը բժիշկի մը գոյութեան՝ տեղ մը, ուր, հարիւրաւոր կեանքեր, քո՛վ քովի, քի՛թ քի՛ի, սեղմուած խառնուածին մէջ կը ներկայացնէի, իրենց այլազան հակասականութիւնովը չեղուած։

Սորվելու պէտք ունեցող կայ արդէօք սակայն, միւս կողմէ, մեծութիւնը ան վտանգին, որ առաջ կուգայ ու կրնայ գալ, չգոյութենէն բժիշկի մը, հաստատութեան մը մէջը, ուր մէկ երդիքի տակը, տարիներո՛վ, առաւօտէ մինչե՛ իրիկուն, չունչի հազարաւոր տեսակներ իրար կը խառնուին, հոսանքներու աղետաբեր ապատակուներով։

Գործերու վիճ՝ լին աս եզրերը ասանկ հաստատուած ետքը, անդրադառնալով մեզի, վ կրնայ ցոյց տալ, մեր կրթական հաստատութիւններէն մեծամասնութիւն մը, որ առարկայ եղած ըլլայ բժշկական հսկողութեան, ինչ որ կրթական հաստատութեան մը իմաստուն կազմակերպութեանը տեսակէտէն, առաջնակարգ պայման մըն է։

Մեր վարժարաններէն կան անանկներ, —«անանկներ»ը պզտիկ մխիթարանք մըն է, կրնայ ըսուիլ ամէնքն ալ, — որոնք տարիներով բժիշկի երես չեն տեսներ. առոր բարձր կարեւորութիւնը ու գերազանցապէս մեծ անհրաժեշտութիւնը երբեք չզգացուիր, ո՛չ մէկը փոյթը կ'ընէ մտազբաղումի առարկայ ընել ատիկա, ու անոնք կ'երթան իրենց գլխուն ձգուած վիճակով մը։

Ի՞նչ արդիւնք մը կրնան ակնկալուիլ, ինչ աղեռաւոր հետեւանք մը, կ'երեւակայէ՞ք անգամ մը։

Հո՞ն, առողջական ամէն վիճակ ներկայացնող հազարաւոր հոդիներ, սե՛ր տարէն խանուած քով քովի, առողջապահական տեսակէտով ամէ՛ն չափումի ենթակայ, ամէ՛ն վայրկեան, ամէ՛ն ժամ, կ'ապրին անուշադիր կեանք մը, չզգալով երբեք թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ իրենց ներսը, չզգալով թէ, ամէ՛ն ակնթարթի իրենց ընչած շունչը, թունաւոր ու վատախտարակ ալիքներու ի՞նչ վտանգաւոր սերմեր կը փոխանցեն իրենց թոքերուն։

Այդ աղոց մէջը, մանչ կամ աղջիկ, անկասկած, թոքախտի ախտակու ցաւովը շաղախուածնե՛րը կան, լուսնոտնե՛ը կան, մորթային տեսակ տեսակ հիւանդութիւն ունեցողնե՛ը կան, կա՛ն մինչեւ անդամ իրենց երակներուն մէջը սիֆիլիսի թունաւոր ճճին կրողները։

Անոնք, օ՛րն ի բուն, բերան բերնի, քո՛վ քովի, իրարու շո՛ւնչ ծծելով, դաս կը սորվին, կ'աշխատին, կը զբաղին բանով մը։

Չէ՞ք կրնար երեւակայել թէ ի՞նչ հետեւանք կ'ունենայ ուշադրութենէ մի՛չտ վրիպող աս անխորհուրդ դրութիւնը։

Դժուար չէ՛ երեւակայելը ատիկա։

Մտածեցէք, ուսանողի մը քովը, թոքախտաւոր մը կայ. քովինը շարունակ կը ծծէ միւսին, հիւանդին շունչը, անոր՝ որ փտուած բոյն մըն է ամբողջ, և որուն շունչին մէկ ումանը, կրնայ իր ախտին կրծող մանրէն փոխանցել միւսին թոքերուն։ Ու ի՞նչ կ'ըլլայ առոր հետեւանքը, չէ՞ք կրնար երեւակայել։

Կեանքին նորածիլ բողբոջումին մէջը խայտացող հոդիներ, սա՛նկ, կը թունաւորուին շուտով իրենց գլուխէն անցող ախտաւոր շունչէն, իրե՛նք ալ կը վարակուին անով, անոր ազդեցութիւնը օ՛ր օրի կը սաստկանայ, ու օր մը, իրե՛նք ալ կ'երթան խառնուիլ, խարխըլած կեանքերով դղրդոչուն հոդիներու ամբոխին։

Ու ասիկա տեղի կ'ունենայ մեր վարժարաններուն մէջը, մէկ ծայրէն միւսը, լուռ անձայն, անչչուկ, առանց մէկու մը զգալուն, քանի որ ամէն մարդ անտարբեր է սպառնալիքէ աս ազէտին դէմ, ու, ո՛չ մէկը կ'ուզէ անոր վրայ մտածել պահ մը, ըմբռնելէ ետքը անոր ահարկու հանդամանքը։

×

Աւելի՛ն կայ։

Սէրի ու սեռական զգացումներու բարձր ներշնչումով մը օժտուած մեր ժողովուրդը, ազ զգայնութիւններուն սաստիկ հանդամանքովը խմորուած զաւակներ է որ կ'արգասաւորէ միշտ, որոնք բուռն թափով մը կը զգան զանոնք։

Ասոր արդիւնքը եղած է որ, անոնք քիչ մը ուժով եռանդով մչակեն իրենց ներսը խայտացող ու զիրենք վրդովող ազ զգացումները։

Բայց որովհետեւ մեր ընկերային կազմակերպութիւնները անա՛նկ մը սարքուած են որ, առոնց ենթակաները չե՛ն կրնար կանուխէն ընդունա՛ւորապէս յագեցում տալ ու մարեցնել իրենց ներսը վրթկող կեանքի ու հոգիի ազանդիմաղրելի թելադրանքները ու ըրնդդները, անոնք կը տիպուին ապօրէ՛ն միջոցներով զգաստացնել կիրքը՝ որ կը խաղացնէ ու կը քերէ իրենց հոգին։

Վտանգաւոր անգիտակցութեամբ մը՝ գործուած արարքին մասին, կիրքի յագեցումի ազ միջոցը մեր տղոցմէ չատերուն քովը կատարեալ մոլութիւն մը դարձած է ասօր, որ տիրապետող երեւոյթով մը կը սաւառնի ամէն կողմ, չատերու վրայ, մեր վարժարաններուն մէջը։

Նոյն քանը նաեւ մեր աղջիկներուն քո՛վ ալ, յաճախ արտասովոր երեւոյթներով չեղուած։

Պէտք չի կայ հոս չեշտելու թէ, ո՛ր աստիճան մեծ է ազ մոլութեան հետեւանքը, անոր ենթականերուն վրայ, և ո՛ր աստիճան ահաւոր ու քստմնելի՝ անոր մշակումը։

Եւ սակայն անոր գոյութիւնը, մեր վարժարաններուն մէջը, իրականութիւն է, յաճախ իր ամէնէն տարածուն ու ահարեկիչ երեւոյթներովը։

Ան բոյն դրած է, ու կը մշակուի, որովհետեւ զայն կասեցնելու միջոցները չարաչար կը պակսին։

Ու հո՛ս է որ կը ցցուի մեծ նշանակութիւնը բժիշկի մը գոյութեան, կամ գո՛նէ հսկողութեան, ազ վարժարաններուն վրայ։

Որովհետեւ, բժիշկն է որ, իր սրատես ու խորաղնին աչքովը, պիտի կրնայ անմիջապէս նշմարել ախտի մը ծագկելը անինքնագիտակ պատանիի մը քովը, ու պիտի ջանայ, երբ իր մտերիմը, իրը մէկը՝ որ բաց կերպով կըրնայ խօսիլ ամէն բան, ցոյց տալ իր ընթացքին ահաւորութիւնը, խոստովանցնել զայն, երբ կը խուսափի, փաստերով ապացուցանել իր մոլութեան ախտանիշերը, ու զայն ետ կեցընել, անոր ծագկումի առաջին քայլերուն, ե՛րբ մինակ հնարաւոր կը դառնայ ջանքը, ու գործը գործէն անցնելէն ետքը, ամէն բան ապարդիւն ու ջանքերը անպտուղ կը մնան։

Նո՛յն քանը, ախտերու բոլո՛ր զանազանութիւններուն համար, քանի որ, նորէ՛ն, բժիշկն է որ, մօտէն ուսումնասիրելով տղան, ու հետեւելով անոր կեանքի առօրեայ երեւոյթներուն, պիտի կրնայ վեր հանել քօղին տակը ծածկուած վտանգի մը նշանը, ու պիտի ջանայ զայն անհետացնել, ապատելու համար թէ՛ ենթական, և թէ՛ զանոնք, որոնք անկէ վարակուելու սպառնալիքէն տակը կը գտնուին, ու օր մը չէ՛ օր մը, անպատառ զոհ դառնալու սահմանուած են անոր։

Բժիշկն է որ, նորէ՛ն, երբ նշմարէ վտանգին անկասելի երեւոյթը, պիտի կրնայ ուրիշները փրկելու բարերար գործը կատարել, անջատելով զա՛յն՝ որ զոհն է ո՛ և է անբուժելի ախտի մը, բան մը որ հազուագիւտ չէ՛ մեր վարժարաններուն մէջը։

×

Եւ սակայն, անաեսուած տարր մըն է, աս մեծագոյն կարեւոր խնդիրը, որուն բացակայութեան երեսէն՝ քիչ աւելորեր չէ՛ որ կը գործուին։

Պէտք է որ միանգամ ընդ միշտ ընդունուի անսահման կարեւորութիւնը հարցին, ու պէտք է, վտանգէն առաջ, լուրջ ուշադրութիւնները դառնա՛ն վերջապէս աս կողմ, — անոնց կողմէ՝ որոնց կ'ինկնայ գործը, — ճակատագրական գիրքերդ զոհերու բաղդին մասնակից չընելու համար հոգիները բազմաթիւ առողջ ու յուսաւոր կեանքերու, որոնք պէտք չէ՝ որ անգութ զոհագործութեան մը տարաբաղդ նոխազները ըլլան։

Մ՝ողք է ազ կեանքերուն։

ԵՆՈՎ Արմէն

Դ. Ս.—Աւարտելէ ետքը խօսքս, կը մղուի, — չի կրնալով մեկնել գործերու սիրող դրութիւնը, — հարցնելու թէ, կ'ընդունի՞ն, — անոնք՝ որոնք պաշտօնեաներն են ազ գործին հսկողութեան, — վաւերականութիւնը աս իրականութեան։ Եւ եթէ այո՛, ինչո՞ւ մարդ չէ մտածած և չմտածեր անոր վրայ։ Եթէ անոնք կ'ուզեն մնոսի աւարկութիւններով արդարացնել իրենց ա՛ստի մէկ վնասաբեր անտարբերութիւնը, էհ, թո՛ղ իրե՛նց ըլլայ իրենց անուանական գոյութեան չուքը, երբ չեն կրնար կարգադրել ամէնէ՛ն տարրական գործ մը, որ առանչակարգ ու գերազանց կարեւորութիւն ունի, քան ո՛ և է ուրիշ բան։

Զմոռնամ աւելցնել նաեւ որ, ուշադրութեան պզտիկ բաժին մը իսկ կարելի չէ՛ յատկացնել, Ուսումնական Խորհուրդին կողմէ սահմանուած բժշկական անուանական գոյութեան մը, որուն շուքովը կ'ուզեն մխիթարուիլ չատերը, երբ պէտք կ'ըլլայ անդրադառնալու աս հարցին։

Շուքով չէ՛ վստահօրէն, որ պիտի կրնայ իրագործուիլ ան դերը՝ որուն կ'ակնարկեմ։

Ե. Ա.

ՔԼԱՐԴԻԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԻՐ ԱՆՈՒՆԻՆ ՀՆՁՈՒՄԸ

Խաղաղութեան գաղափարականին բարերար ազդեցութենէն ներշնչուած, Անգլիոյ և Ֆրանսայի մերձեցումը ծանօթ իրողութիւն մըն է Մանզումէի ընթերցողներուն. այս երեւոյթը՝ անցնելով քաղաքականին սահմանը՝ թեւակոխած է նաեւ գրականներու աշխարհին մէջ. և ահա՛, մեծանուն ակադեմական Ժիւլ Ֆլարդի՝ գնահատելի նախաձեռնութիւնը կ'ունենայ հրաւէր կարդալու իր ընավայրին ամէն գասակարգի մտքի աշխատաւորներուն կոչունք մը սարքելու՝ ի պատիւ իրենց անգլիացի եղբայրակիցներուն, ինչպէս ըրին նոյն երկու ազգերու Առևտրական Սենեակները ու Խորհրդարանի անդամները։

Դիտաւորութիւնս է, վեր հանելով հանդերձ անգլիական մամուլին մէջ այս գովելի նախաձեռնութեան առթած համակրալիր շարժումը, փափաքս է վերյուշումը ընել, հետեւելով դէպքին՝ որուն տեղի տուած է այդ թանկագին գաղափարը յղացող վեպագիրեալ հռչակաւոր Ֆլարդիի անունին վերջին վանկին հնչումը։ Եւ արդարեւ Claretie՝ ըստ քերականական օրէնքին՝ աւելի բանաւոր է Ֆլարթի կարդալ՝ քան Ֆլարդի։ Այս կէտը զբաղեցուցած ըլլալով Դաբրիէլ Մարիս անուն բանաստեղծի մը միտքը, այս վերջինը յեսաձգեց գոնանաւոր նամակը կը ղրկէ հանրածանօթ Ակադեմականին՝ խնդրելով որ բարեհաճի որոշել իր անունին ստոյգ (ըստ իրեն) մէկ հնչումը։

Ապահով ըլլալով որ թէ այդ նամակը և թէ Ֆլարդիի տուած պատասխանը՝ իրենց վարպետ և սրամիտ բացարութիւններովը՝ հաճելի ժամանց մը պիտի հայթայթած ըլլան մեր գրասագէտ ընթերցողներուն, ստորեւ կը ներկայացնեմ այդ երկու գողտրիկ ոտանաւոր թղթակցութիւնները.

A M. JULES CLARETIE
DE L'ACADÉMIE FRANÇAISE

Grand administrateur de notre Comédie, (*)
Illustre philosophe et grand historien,
Reçois ces pauvres vers qu'ici je te dédie;
Bien qu'il n'y passe, hélas! nul souffle aérien,
D'ailleurs fort peu d'auteurs arrivés au pinacle
Vont rejoindre à leur tour votre corps immotel . . .

N'importe; — on peut lever un coin du tabernacle
Et, dans être grand-prêtre, aimer, de loin, l'autel . . .
Je viens te demander si ton nom, Claretie,
Doit noblement rimer avec libre Helvétie
Ou pythie; or, j'ai cru de bonne foi toujours
—Excuse moi; souvent je fais des calembours—
Qu'il se termine en *si* comme un air de Musique . . .
Maître, daigne répondre à l'obscur soussigné
Qui t'admire au moral s'il t'ignore au phisique:
Got (**) prononce-t-il *ti* sans en être indigné?

GABRIEL MARIS

A M. GABRIEL MARIS

Ce n'est pas avec Helvétie,
Poète, que rime mon nom:
Ce n'est pas avec Béotie;
Non, certes, non, mille fois non.
Vous dites: Est-ce avec pythie
C'est ambitieux; mais pardon,
Votre pièce donne le ton
Et je rime avec sympathie.

JULES CLARETIE

Ե. Ռ.

(*) Ժիւլ Ֆլարդի միանգամայն վարիչն է Քոմէտի-Ֆրանսէզի՝ որ աշխարհիս առաջին թատրոնն է։

(**) Հռչակաւոր դերասան, անդամ Գոմէտի Ֆրանսէզի։

ԱՐՏԱՔԻՆ

ՖՐԱՆՍԱՑԻ ԵՒ ԱՆԳԼԻՈՑ ԶԷՆԸՆԿԷՑՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ.— Ֆրանսայի և Անգլիոյ միջև Իրաւարարութեան դաշնագրին կնքման ամէնէն աւելի չառաչխատող հանրածանօթ Մ. Տ'Էթուանէլ որ Քօնսթան հետեւեալ խորհրդածութիւնները կ'ընէ Բարիզեան Թերթի մը մէջ.—

«Կը հարցնեմ թէ, այո՛ կամ ո՛չ, կարելի՞ է արդեօք համահաճ հաւանութեամբ Անգլիոյ չափ մը դնել մեր (Ֆրանսայի) նաւային ծախքերուն, թէ ընդհակառակը պէտք է թողուլ որ երկարի այն հսկայ թիւրիմացութիւնը որ ամէն տարի կ'աւելցնէ նոյն բեռներուն ծանրութիւնը։

«Ես կը կարծեմ թէ պիտի կրնանք դադրեցնել այս թիւրիմացութիւնը եթէ ուզենք։

«Ամէն մարդ գիտէ երկու երկիրներուն ալ տրամադրութիւնները. անոնք կը յայտնուին այն մեկնցման մտերմութիւններուն մէջ որոնք իրարու կը յաջորդեն հեղինակի նշանակալից արագութեամբ, ինչպէս կը տեսնենք։ Ֆրանսա և Անգլիա, ինչպէս նաեւ Եւրոպայի միւս բոլոր Տէրութիւնները,

—Զարմանալի բաներ կը խօսիս Փառանձ, բաւ Մխանճին ծիծաղելով, մեր ուզելո՞վը եկանք, Օրիորդը ասանկ ուզեց ասանկ ըրինք, կրնայի՞նք անոր հրամանէն դուրս ելլալ, ինձմէ աղէկ կը հասնի քու խելքդ աս բաներուն։

—Երկու չաթթ է աս, առուռ իրիկուն սուգ, լաց, ողբ, ալ հոգիս բերանս եկաւ, օր մը չեմ կրնար չորս կողմս նայիլ, ուրախանալ։ Եթէ ամէն Բարիզ եկող ընտանիք իմ վիճակիս մատնուած ըլլար, չեմ կարծեր որ կին մը իսկ բնակիլ ուզէր Բարիզի մէջ։

—Վաղը, անգամ մը որ սուգին քառասունքը լրանայ ու օրիորդին հետ դուրս ելլենք, այն ատեն առնց ամէնքը պիտի մոռնաս, ըսաւ Սեփոն, ի՞նչ ընենք, հիմա կարելի՞ բան է որ մենք մեզի պատրաստեր ընելու ելլենք երբ անդին մեր բարերարները սուգի մէջ են։ Բայց ինչպէս դուն ալ կը տեսնես, առջի օրերուն պէս չեն մնացած տիկինն ալ օրիորդն ալ, օր աւուր կը թեթեւնայ սուգերնին ու մէկ քանի օր վերջ կամաց կամաց պիտի սկսին իրենց հարստութեանը վայելող կեանք մը ապրելու, այն ատեն պիտի տեսնաս թէ ի՞նչ կ'արժէ Բարիզի հարուստներուն կեանքը։

(Շարունակելի)

ՄԱՆԶՈՒՄԷԻ ԳԵՐԹՈՂԸ

ՔԱՍԻՄ 251

ԿՆՈՌՈՏ ՀԱՆԳՈՅՑ Մը

ԶԷՊ

ՅՈՂԱԿԱՆ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔԷ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԺԱ.

Վարժուհիին համար սակայն բոլորովին երկրորդական էին Շարամովներու արկածները, սուգերն ու իրարանցումները. խեղճ կինը աշխարհք տեսնելու, Բարիզի հաճոյքները վայելելու տենչով փութացած էր Ֆրանսական ոստանը, ուր հազիւ ոտք կոխած դըժբախտ աեսարանները սկսած էին պարզուիլ, իրարմէ եղեռնական, իրարմէ ցաւալի ու սրտաճմլիկ պարագաներու մէջ։ Արդարեւ Մելինէի ընտանիքին վերաբերող ո՛և է դէպք չէր կրնար անտարբեր թողուլ վարժուհին, բայց վերջապէս Բարիզ մտած օրէն իսկ ասանկ տառապանքներով հալ ու մաղ ըլլալն ալ հաճելի բան մը չէր թուեր իրեն։

Տանտրհինգ օրուան մօտեցած էր իրենց Բարիզ գալը, և այսչափ մեծ գործ մը կառավարելու համար իմ խելքս չի բաւեր։

—Աստուած մեծ է, պատասխանեց վարժուհին ամուսինը քաջալերելով, գործը ինքզինք կը կառավարէ, ես ալ կ'օգնեմ, տիկինն ու օրիորդն ալ կը հսկեն, հինէն հարիւր անգամ աղէկ կ'ըլլայ։ Շարամո՛վը ինչ է եղեր, չտեսնո՞ս, անառակ սրիկայն մէկը, որ բնաւ գործի վրայ չի խորհիր եղեր։

—Անանկ մ'ըսեր, Փառանձ, յարեց նախկին ոսկերիչը մտահոգութեամբ, թէեւ անառակ, հաճոյամոլ, սրիկայ, բայց մարդը միլիոններ վատակեր է։

Միանձին թէեւ մէկ կողմէն կ'ուրախանար այսչափ մեծ գործի մը վարչութիւնը ստանձնած ըլլալուն համար, սակայն միւս կողմէ ալ կը վախնար որ ձախաւորութեամբ անդարմանելի սխալ մը կը գործէր ու Օր. Շարամովի առջեւ չանած վարկն ու վստահութիւնն ալ կը կորսնցնէր, ինչ որ ամենամեծ դժբախտութիւն էր իրեն համար։ Նախկին ոսկերիչը այս առթիւ անել կացութեան մէջ էր ու ամուսնոյն խորհրդակցութեան դիմած էր՝ անոր դասաստաններէն օգտուելու համար, ու հիմա վարժուհին ներշնչած քաջալերական տեսութիւններէն ոգեւորուած,

—Իրա՞ւ կ'ըսես, Փառանձ, հարցուց, կը հաւատաս որ միանձիս Սեփոնը ասանկ միլիոններով դրամագլուխ ունեցող գործ մը կառավարէ։

—Ինչո՞ւ չէ, պատասխանեց վարժուհին, պիտի տեսնաս որ Աստուած դեռ ինչե՞ր պիտի ընէ մեզի։

Երկու ամուսիններ իրենց խօսակցութիւնը Մելինէի վրայ կեդրոնացուցին, և վարժուհին որ Բարիզ գալէն ի վեր հեռաքրքրութեամբ կը հետեւէր անոր,

—Սեփոնիկ, ըսաւ ձայնը ցածցնելով, Բարիզ գալէն ի վեր Մելինէն բոլորովին փոխուած է գիտե՞ս։

—Դիտեմ, պատասխանեց ոսկերիչը գլխու հաստատական նշանով մը. միշտ մտածկոտ է և կը վախնամ որ առողջութիւնը վնասուի։

—Արդեօք գաղանի՞ք մը ունի, յարեց վարժուհին։

—Չեմ գիտեր, բայց հօրը վիշտէն տարբեր բան մը ունենալու է, որ տիկնէն ալ գաղտնի պահել կ'ուզէ։

—Սիրարփով ալ այնչափ չզբաղիր, առաջ օրուան մեծ մասը անոր քով կ'անցընէր, հիմա առտու իրիկուն քիչ մը գիրկը կ'առնէ ու կարծես լալը կուգայ աղջկանը երեսը նայելուն։

—Ինչ կրնայ ըլլալ, հարցուց Սեփոն։

—Արդեօք նշանուելու մի՞տք ունի, ըսաւ վարժուհին։

—Ինչ պիտի ընեմ, Փառանձ, ըսաւ, այսչափ մեծ գործ մը կառավարելու համար իմ խելքս չի բաւեր։

—Աստուած մեծ է, պատասխանեց վարժուհին ամուսինը քաջալերելով, գործը ինքզինք կը կառավարէ, ես ալ կ'օգնեմ, տիկինն ու օրիորդն ալ կը հսկեն, հինէն հարիւր անգամ աղէկ կ'ըլլայ։ Շարամո՛վը ինչ է եղեր, չտեսնո՞ս, անառակ սրիկայն մէկը, որ բնաւ գործի վրայ չի խորհիր եղեր։

—Անանկ մ'ըսեր, Փառանձ, յարեց նախկին ոսկերիչը մտահոգութեամբ, թէեւ անառակ, հաճոյամոլ, սրիկայ, բայց մարդը միլիոններ վատակեր է։

Միանձին թէեւ մէկ կողմէն կ'ուրախանար այսչափ մեծ գործի մը վարչութիւնը ստանձնած ըլլալուն համար, սակայն միւս կողմէ ալ կը վախնար որ ձախաւորութեամբ անդարմանելի սխալ մը կը գործէր ու Օր. Շարամովի առջեւ չանած վարկն ու վստահութիւնն ալ կը կորսնցնէր, ինչ որ ամենամեծ դժբախտութիւն էր իրեն համար։ Նախկին ոսկերիչը այս առթիւ անել կացութեան մէջ էր ու ամուսնոյն խորհրդակցութեան դիմած էր՝ անոր դասաստաններէն օգտուելու համար, ու հիմա վարժուհին ներշնչած քաջալերական տեսութիւններէն ոգեւորուած,

—Իրա՞ւ կ'ըսես, Փառանձ, հարցուց, կը հաւատաս որ միանձիս Սեփոնը ասանկ միլիոններով դրամագլուխ ունեցող գործ մը կառավարէ։

—Ինչո՞ւ չէ, պատասխանեց վարժուհին, պիտի տեսնաս որ Աստուած դեռ ինչե՞ր պիտի ընէ մեզի։

Երկու ամուսիններ իրենց խօսակցութիւնը Մելինէի վրայ կեդրոնացուցին, և վարժուհին որ Բարիզ գալէն ի վեր հետաքրքրութեամբ կը հետեւէր անոր,

—Սեփոնիկ, ըսաւ ձայնը ցածցնելով, Բարիզ գալէն ի վեր Մելինէն բոլորովին փոխուած է գիտե՞ս։

—Դիտեմ, պատասխանեց ոսկերիչը գլխու հաստատական նշանով մը. միշտ մտածկոտ է և կը վախնամ որ առողջութիւնը վնասուի։

—Արդեօք գաղանի՞ք մը ունի, յարեց վարժուհին։

—Չեմ գիտեր, բայց հօրը վիշտէն տարբեր բան մը ունենալու է, որ տիկնէն ալ գաղտնի պահել կ'ուզէ։

—Սիրարփով ալ այնչափ չզբաղիր, առաջ օրուան մեծ մասը անոր քով կ'անցընէր, հիմա առտու իրիկուն քիչ մը գիրկը կ'առնէ ու կարծես լալը կուգայ աղջկանը երեսը նայելուն։

—Ինչ կրնայ ըլլալ, հարցուց Սեփոն։

—Արդեօք նշանուելու մի՞տք ունի, ըսաւ վարժուհին։

Երկու ամուսիններն ալ մտածել սկսան։ Մելինէի ամուսնութիւնը աղէտ մ'էր իրենց համար. օրիորդին բարեսրտութիւնը թէեւ անսահման էր, բայց երբ կեանքի ընկեր մը գտնէր արդեօք պիտի պահէ՞ր նոյն բարի տրամադրութիւնները իրենց նկատմամբ և կամ ամուսինը պիտի ներէ՞ր Մելինէի որ չարունակ բարիք կամենար իրենց։

—Չեմ կարծեր որ ամուսնանալ անցնի մտքէն, յարեց Սեփոն, ուրիշ բան մը, ծանր մտմտուք մ'է որ կը դառնայ օրիորդին գլխուն մէջ և քանի որ մենք ծածուկ պահել կ'ուզէ, պէտք չէ որ հասկնալու համար ետեւէն խնամք։

—Իրաւունք ունիս, ըսաւ վարժուհին, բայց մեզի՞հետ այսչափ մտէ կապ ունեցող խնդրի մը համար չենք կրնար անտարբեր գտնուիլ։

Վարժուհին սակայն օրիորդին մատանչութեանը չափ ալ իր ամխիթարը կացութեանը վրայ խորհրդակցիլ ուզելով,

—Շատ աղէկ, Մելինէի վրայ չխորհինք, մենք ի՞նչ պիտի ըլլանք Սեփոնիկ, ըսաւ, ասիկա ինչո՞ւս Բարիզ գալն է, եկած օրս հեղ մը ներս մտայ տունէն ալ անկէ ետք բան չտեսայ. ինչ ընելու եկայ հոս, իմ տունս ի՞նչ ունէր որ ձգեցի եկայ։

—Զարմանալի բաներ կը խօսիս Փառանձ, ըսաւ Մխանճին ծիծաղելով, մեր ուզելո՞վը եկանք, Օրիորդը ասանկ ուզեց ասանկ ըրինք, կրնայի՞նք անոր հրամանէն դուրս ելլալ, ինձմէ աղէկ կը հասնի քու խելքդ աս բաներուն։

—Երկու չաթթ է աս, առտու իրիկուն սուգ, լաց, ողբ, ալ հոգիս բերանս եկաւ, օր մը չեմ կրնար չորս կողմս նայիլ, ուրախանալ։ Եթէ ամէն Բարիզ եկող ընտանիք իմ վիճակիս մատնուած ըլլար, չեմ կարծեր որ կին մը իսկ բնակիլ ուզէր Բարիզի մէջ։

—Վաղը, անգամ մը որ սուգին քառասունքը լրանայ ու օրիորդին հետ դուրս ելլենք, այն ատեն առնց ամէնքը պիտի մոռնաս, ըսաւ Սեփոն, ի՞նչ ընենք, հիմա կարելի՞ բան է որ մենք մեզի պատրաստեր ընելու ելլենք երբ անդին մեր բարերարները սուգի մէջ են։ Բայց ինչպէս դուն ալ կը տեսնես, առջի օրերուն պէս չեն մնացած տիկինն ալ օրիորդն ալ, օր աւուր կը թեթեւնայ սուգերնին ու մէկ քանի օր վերջ կամաց կամաց պիտի սկսին իրենց հարստութեանը վայելող կեանք մը ապրելու, այն ատեն պիտի տեսնաս թէ ի՞նչ կ'արժէ Բարիզի հարուստներուն կեանքը։

(Շարունակելի)

յոգնած են իրենց նաւային ծախքերուն չափազանցութենէն։ Անգլիա թերեւս Ֆրանսայէն ա՛լ աւելի, որովհետեւ Անգլիա մեզմէ շատ աւելի կը նեղուի անդրծովեան մրցումէն, և Թրանսվալի պատերազմին հաշուեյարդարութիւնը տակաւին ծանր կը կշռէ անոր ուսերուն վրայ։ Կը տեսնէ վատգուիլը իր դրամական աղբիւրներուն, և բեռներուն ալ չանալը։

«Ուրեմն, երբեք դիւանագէտ ըլլալու պէտք չկայ հասկնալու համար թէ եկած է վայրկեանը, էմոտոն ինչպէս նաեւ Բարիզի մէջ, համաձայնելու, երկուստեք չափաւորելու համար այն բեռները որոնք փոխադարձաբար կը տկարացնեն մեզ պարապ տեղը։

«Արդ, որոնք են երկու կառավարութիւններուն տրամադրութիւնները։

«Մ. Տէլքասէ, իր պաշտօնարանին ելմտացոյցի վիճաբանութեան պահուն պարզեց իր միտքը. յայտարարեց թէ՝ ուրախ պիտի ըլլանք եթէ տեսնենք Անգլիան որ մեզի հետ չափաւորութեան ճամբուն մէջ կը մտնէ։ Նոյն իսկ հարկ եղածէն աւելի առաջ տարաւ իր յայտարարութիւնները, — ինչ որ տկարացուց քիչ մը անոնց սահմանը, — որովհետեւ ընդհանուր չափաւորութեան մը վրայ խօսեցաւ, ո՛չ թէ Ֆրանսայի և Անգլիոյ մասնաւոր չափաւորութեան վրայ։

«Բայց սա՛ կէտը ճիշդ է որ Ֆրանսական կառավարութիւնը կը փափաքի չափաւորել իր զինուորական ծախքերը, և ի հարկին նաեւ, իր նաւային ծախքերը։

«Աղէ՛կ, կը պատասխանուի, բայց Ռուսիան։

«Ռուսիան ա՛լ աւելի կտրուկ յայտարարութիւններ ըրաւ ակէզ վեց տարի առաջ, երբ 1898ին հրաւէր կարդաց նաեւ «Զէնընկէցութիւն» կոչուած դեսպանախորհուրդի մը, յայտարարելով թէ զինեալ խաղաղութեան ծախքերուն աճումը անտանելի կը դառնար։ Եւ եթէ Լա Հէյի Դեսպանախորհուրդը չկրցաւ բուն խնդրոյն մատնեալ և քաղաքներ միայն յայտնեց, եթէ քաւականացաւ միայն գործնական արդիւնքի մը, նախապէս իրաւարարութեան կազմակերպութեան յանգիլ, ճշմարիտ է դարձեալ թէ Ռուսիոյ դիտաւորութիւնները կասկածէ վեր էին։

«Կը մնայ Անգլիան։

«Մեր պաշտօնակիցը, երեսփոխան Մ. Տընի Բօյէն, իրաւարարութեան հայկերոյթին իր սրամիտ ճառախօսութեան մէջ կրկնեց սա՛ հռչակաւոր խօսքը. «Տեա՛ր Անգլիացիք, առաջին անգամ դուք քաշեցէ՛ք։»

«Եւ այսպէս, անգամ մը եւս, բուն խնդրոյն լուծումը թողլով աւանդական ամուլ պահանջումը կ'ընենք։

«Հարկ չկայ պահանջել Անգլիացիներէն որ առաջին անգամ իրենք քաշեն նաւային ծախքերու նուազման հրթիռը։ Արդէն քաշեցին անոնք։

«Մենք ենք որ չուզեցինք տեսնել և ոչ ալ լսել։ Եւ չիտակը ըսելով, ասիկա աւելի դիւրին է, որովհետեւ բան մը չտեսնելուն և բան մը չլսելուն հետեւանքը կ'ըլլայ բան մը չընել, և ասիկա սխալ հասկցուած քաղաքականութիւն մըն է։

«Կը թողունք որ ապագային համար հարթուին բոլոր դժուարութիւնները, անտես կ'ընենք վանդը, ճանձրոյթը, վնասը, բաւական է որ ներկային մէջ գործ, խնդիր չունենանք։

«Անգլիոյ ծովային գործոց նախարար Լորտ Կոչրն, 1899 մարտ ամսուն, Լա Հէյի Դեսպանախորհուրդէն առաջ, կը յայտարարէր թէ Անգլիա պատրաստ է յետաձգել մեզի ծանօթ հռչակաւոր նաւային ծրագրին գործադրութիւնը, եթէ սակայն ուրիշ Տէրութիւններ ալ նոյն տրամադրութիւնները յայտնէին։

«Ի՞նչ պատասխան ընդունեց ա՛յսպիսի յայտարարութիւն մը, որ պաշտօնապէս եղաւ Անգլիոյ Երեսփ. Ժողովին մէջ։ Ինչ բանակցութիւններու դուռ բացաւ անիկա։ Ո՞ր Դեղին Տետրակը հրատարակուեցաւ Ֆրանսական կառավարութեան կողմէ։

«Ոչինչ։

«Այդ յայտարարութիւնը մոռեալ տուա՞ծ։ Վերջերս միայն այս մասին քիչ մը խօսուեցաւ, ա՛յն ալ խեղաթիւրուելով, կարեւորութիւնը կասկածի տակ ձգուելով։

«Եւ սակայն ծախքերուն աճման վտանգը ա՛յնքան ակներեւ էր որ այս յայտարարութիւնը նորէն ձեռք առնուեցաւ, կրկնուեցաւ, պաշտօնապէս։

«Այն ատեն ի՞նչ պատասխան տրուեցաւ Ֆրանսայի կողմէն։ Միշտ ոչինչ։ Այն ատենն որ Մր. Էրնօլտ Ֆօրսթըր, այսօր պատերազմական նախարար, կրցաւ երկու անգամ հրապարակաւ յայտարարել թէ Անգլիոյ առաջարկութիւնը չընդունուեցաւ, և հետեւարար նաւային ծախքերու չափաւորութեան խնդիրը հիմա այլ ևս իրմէ (Անգլիայէն) միայն կախում ունի։

«Անցեալ ամառ, Ֆրանսացի երեսփոխաններուն Լոնտոն այցելութեան ժամանակ, Անգլիացիք չծածկեցին իրենց զգացումը։

«Դուք չէք համարձակիր լուծել ո՛և է խնդիր», կ'ըսէին պաշտօնակիցէ պաշտօնակիցի, ընտանեկան խօսակցութեանց միջոցին, որոնք չատ շուտով հաստատուեցան։

«Եւ նոյն իսկ Մր. Զէմպրլէն հաստատեց թէ Ֆրանսա չուզեց ականջ կախել անգլիական կառավարութեան թելադրութիւններուն։ Ինքնաբերաբար հաստատեց Մր. Կոչրնի խօսքերը։ «Մենք միշտ պատրաստ ենք չափաւորելու մեր նաւային ծախքերը, եթէ միւս մեծ Պետութիւնները ուզեն հաւանիլ ասոր մեզի պէս։» Բայց նամակով մը անմիջապէս այս տրամադրութիւնները ի վեր հանեցի մեր արտաքին գործոց նախարարին։ Ինչ պատասխան տուաւ։ Իր պաշտօնարանին թղթակցութեան մէջ եռապատեսի տեղ դրուեցայ ես։

«Այսպէս մենք կը յամառինք չլսել ըսուածները, կրկնուածները։ Ակէզ զատ, այս անհաւատալի կացութեան ծաղրելի կողմը ա՛յն է որ մենք միս մինակ չափաւորած ենք մեր սպառազինութիւնները. արտաքին գործոց նախարարին վերջին յայտարարութենէն կ'երեւի ասիկա. չափաւորած ենք լուիկ մինչիկ, առանց համաձայնելու Անգլիոյ հետ, որ կ'ուզէր ան ալ չափ դնել անոնց։ Եւ այս գեղեցիկ վերապահումին արդիւնքը ա՛յն է որ Անգլիա կը շարունակէ կէս առ կէս գործադրել իր նաւային ծրագիրը։ Այնպէս որ մենք կորսնցուցինք մեր չափաւորութեան շահը (թողուցինք՝ որ Անգլիա ակամայ աւելցնէ իր ծախքերը, և—ինչ որ աւելի ծանր է — անուղղակի կերպով մղեցինք անդրծովեան Պետութիւնները, Միացեալ Նահանգները, Ճաբոնը, եւն. նոյնը ընելու։ Եւ մենք ետ մնացինք։

«1898ին, Անգլիոյ նաւային ծախքերը մերիններուն կրկնապատիկն էին, այսօր գրէթէ եռապատիկն կը հասնին։

«1898ին, մենք կը ծախսէինք 300 միլիոն ֆր., Անգլիացի՝ 600։ 1903ին, մենք կը ծախսինք 350 միլիոն և Անգլիացիք 900էն աւելի։

«Ի՞նչ պէտք է խորհիլ այս երկու կառավարութիւններուն վրայ, որոնք նոյնը կը մտածեն, որ նոյն եռանդուն փափաքը ունին համաձայնելու և կը հռչակեն այդ փափաքը, այլ սակայն իրենց փոխադարձ դիտաւորութիւններուն անտեղեակ են։

«Պէտք է սակայն վերջ մը տալ թիւրիմացութեան, պէտք է որ Ֆրանսա և Անգլիա հասկնան որ, եթէ երկուքէն մին չի կրնար սկսիլ առանձինն, կրնան քիչ մը բարի կամեցողութեամբ երկուքն ալ միասին սկսիլ

«Տ'ԷԹՈՒԻՆԷԼ ՏԸ ԲՕՆՍԹԱՆ»

* * * Ֆրանսացի երեսփոխանին այս տողերը գրուած էին արդէն, երբ Անգլիոյ Ծովային Նախարարութիւնը պաշտօնապէս ծանոյց թէ Մեծն Բրիտանիա իր նաւային զօրութեան վրայ պատկաուելի յաւելում մը ըրաւ գնելով ի հաշիւ Քիլիի Անգլիոյ մէջ շինուած երկու հզօր զրահաւորները Քոնսթիթիսիոն և Լիպերթաս, 1 միլիոն 875,080 անգլ. ոսկիի։ Անցեալ Փետր.ին Երեսփ. Ժողովին մէջ յայտարարուեցաւ թէ Անգլիա չուզեր 2 միլիոն 200,000 ոսկիի գնել զանոնք, բայց անկէց ի վեր զեղչուած ըլլալով գինը հարկ տեսնուեր է առիթը չփախցնել և չանուէտ սակարկութիւնը ի գլուխ հանել։ Ճաբոն պիտի գնէր այդ մարտանաւերը, բայց Անգլիա միջամտելով, գործը կանուխէն եփեց և իր ջուրերէն չհեռացուց այդ պատերազմական կարեւոր գործիքները։ Անունները պիտի փոխուին։ Թէեւ տարբեր նաւաբաններու մէջ չինուած են, սակայն ամէն կերպով իրարու կը նմանին։ Խորութեան մասին ամէնէն զօրեղապէս չինուած կռուող ուժերէն են, որոնք երբեք դոյութիւն ունին նաւատորմիղներու մէջ։ Ամերիկեան նաւատորմին մէջ միայն կը գտնուի ասոնց հաւասար կամ քիչ մը աւելի զօրաւոր մարտանաւ որ միւսնոյն ժամանակ ռումբերու ահագին քանակութիւն մը արձակէ թշնամի նաւերուն վրայ։ Իւրաքանչիւրը 500 լիպրա ծանրութեամբ 12 խոշոր ռումբ, և 200 լիպրա ծանրութեամբ ուրիշ 49 ռումբ — ընդ ամէնը 15,800 լիպրա — կրնայ արձակել մէկ վայրկեանի մէջ։ Իւրաքանչիւրը ունի 11,800 տարողութիւն։ Քիլիի կառավարութիւնը այս զրահաւորներու չինութիւնը ապպրեց 1902 Փեթրուարին, պայմանաւ որ չինութիւնը աւարտի 18 ամիսէն։ Քիլի այդ պահուն սահմանագլխի մեծ խնդիր մը ունէր Արժանթինի Հանրապետութեան հետ, և պատերազմի երկիւղներն ծանր էին։ Բայց յետոյ խնդիրը Անգլիոյ Էտուարտ թագաւորին իրաւարարութեան յանձնուելով, կարգադրուեցաւ, և կնքուած Պայմանագրութեան յօդուածներէն մին ալ կը տրամադրէր որ չինուելիք մարտանաւերը պէտք է ուրիշ Տէրութեան մը ծախուէին։ Անցեալ տարի Յնվ.ին ծով իջուցուեցան երկու մարտանաւերը։ Շենութեան միջոցին մեծ ուշադրութիւն եղած է որ զրահաւորները դիմանան թորփիլանաւերու յարձակման ա՛յնքան հզօր թընդանօթներ ունին որ, եթէ անգամ մը ջուրին երեսը եկնեն և թշնամի ընդծովեանները կամ թորփիլանաւերը երեւին, այս վերջինները փախչիլը անկարելի է, գտնուած տեղերնին պիտի ընկզմին այս երկու նոր հսկաներուն թընդանօթներուն տակ, որովհետեւ ամէնէն պզտիկ թընդանօթը կրնայ մէկ վայրկեանի մէջ արձակել 280 հարուած 14 լիպրանոց, 112 հարուած 6 լիպրանոց, 1200 հարուած 11 լիպրանոց, և 2000 բազմհարուածեան հրացանի գնտակ։ Զրահաւորներուն պաշտպանողական յատկութիւնն ալ առաջին կարգի է. 3 ոտնաչափ 6 ինչէղ զրահ ունին բերան գծէն վեր իսկ վարը 4 ոտնաչափ 6 ինչէղ ամբողջ տարածութեան վրայ։ Մեքենաներուն և կաթսաներուն կողմը զրահները հաստութիւնն է 7 ինչէղ։ Կեդրոնական մասը պաշտպանող զրահապատ աշտարակներուն հաստութիւնն է 7 ինչէղ։ Իւրաքանչիւրը երկու խոշոր ունի թորփիլ նետելու։ Իւրաքանչիւրին երկայնութիւնն է 436 ոտք, լայնութիւնը 71 ոտք, ջուրէն վար խորութիւնը 24 ոտք է միայն, այս պատճառաւ առանց շատ յարմար են ծովեզերեայ պաշտպանութիւններու, գետերու դէպ ի բերաններ ալ կրնան առաջ երթալ և թշնամին զարնել, ընդծովեայ մարտանաւերուն դէմ գնող առաջին կարգի գործիքներ են։ Իւրաքանչիւրին մէջ յարմար և հանգստաւէտ տեղ կայ 700 սպայի և նաւատիի համար։ Մինչև 12,000 ծովային մղոն կրնան ճամբորդել առանց ածուխ առնելու։ Մեքենաները 12,500 ձիու ոյժ ունին։ Մէն մի մարտանաւի մէջ կան 900 լապտեր, ինչպէս նաեւ հինգ խոշոր էլեկտրական ցոլացուցիչներ։ Հաշիւ եղած է որ 3 մղոն հեռուէն իր թընդանօթները կրնան ծակել ամերիկեան մարտանաւերուն 11 ինչէղ թանձրութեամբ Քրուբեան զրահները։ Ամերիկանները օրինակ կը բերենք, որովհետեւ զրահի հաստութեան մասին անոնք գերազանց են։

ԳԱՐԵԶՈՒՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԻՈՑ ՄԷՋ.—Կը յիշուի թէ Անգլիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ գարեզուրով թունաւորման դէպքեր պատահած էին, և Երեսփ. Ժողովին մէջ այս առթիւ երկար բարակ վիճաբանութիւններ եղած է։ Կաղմուած Սրբազական Ճանաչողովը իր Տեղեկագիրը մատոյց ձեռնհաս Պաշտօնարանին, և որմէ կը տեսնուի թէ չարիքը ո՛րքան մեծ հանմատութիւններ ունի եղեր ֆթագրուածէն իսկ աւելի։ Մանչէսթրի մէջ միայն վարակուողներուն թիւը 2000 եղած է, ուրիշ տեղեր ա՛լ աւելի։ Ամէնէն շատ վնասուողները եղած են Լանքաշայր և Հիւսիսային Սթէֆֆորտշայր։ Վարակուողներուն ստուար մեծամասնութիւնը աղէկցեր է, բայց 70 հոգի մեռեր են գարեզուրին մէջ գործածուած զառիկին հետեւանքով։ Քննութիւնը ապացուցած է որ գարեզուրի պատրաստութեան շաքարին մէջ չափէն աւելի զառիկ (արսէնիք) խառնուեր է անհոգութեամբ։ Մինչև իսկ գարեզուրի խմորին մէջ զառիկ խառնուած ըլլալու դէպք մը երեւան եկեր է քննութենէն։ Տեղեկագիրը թոյնին ախտաբանական երեւոյթները նկարագրելէ վերջ, ինչ ինչ արգելիչ միջոցներ կը թելադրէ։ Բայց քանի մը պարագաներու մէջ քննութիւնը կը ցուցնէ թէ թունաւորման ուղղակի պատճառը եղած է գարեզուրի չափազանց գործածութիւնը։ Տեղեկագիրը կը յանձնարարէ որ Բաղաքապետական իշխանութիւնը և առողջապահական քննիչները մեծ ուշադրութիւն ընծայեն այս խնդրոյն, որ հանրային առողջութեան հետ կապակցութիւն ունի, և չթոյլատրել որ մէկ կալօնի մէջ մէկ ցորենին մէկ հարիւրերորդ մասէն աւելի զառիկ գտնուի։

ՌԸՆԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՊՕՍԻԷԻ Վ.ՐԱՑ.—Անցեալ շաբթու բարիզեան մամուլին մէջ հրատարակուեցաւ անտիպ նամակ մը, որուն մէջ Ռընան իր կարծիքը կը յայտնէ Պօսիէի վրայ, որ բարձր միտք մը համարուած է մանաւանդ ա՛նխիսիներուն կողմէ ալ, որ զայն կարդալու քաջութիւնը ունեցած չեն երբեք և նախամեծար համարած են ուրիշներուն դատողութեամբ խօսիլ քան իրենք իրենց դատաստան մը ընել։ Ռընան իր ընկերական կարծիքներուն մէջ չափաւորութիւնը սիրող մարդ մըն է։ Եթէ փոխանակ նամակ գրելու պարտաւորուէր իր դատաստանը ընել հրատարակութեան սահմանուած գրքոյկի մը մէջ, անուշտ նոյն բանը պիտի ըսէր, բայց ի՛նչ չափաւորութիւն, ի՛նչ երկիւղածութիւն պիտի ունենար արդեօք չվիրաւորելու համար յարգուած կարծիքներ։ Ո և է կարծիք Ռընանի համար ակնածելի էր։ Բայց մտերմական նամակի մը մէջ մտերմական չափաւորութիւն գործածելու պէտք չունէր։ Այդ նամակը կարդալով կը տեսնենք թէ Ռընանի ո՛րքան զայրոյթ պատճառած է Պօսիէի մասին տարածուած ընդհանուր հիացումը, որ սերունդէ սերունդ փոխանցուած է վարդապետութեան մը պէս։ Ռընան Պօսիէի կրօնական համոզումներուն դէմ չէ որ կը խօսի, այլ անոր ոճին և գիտական ու պատմական վէճերուն դէմ։ Ահա այդ նամակը՝ որ գրուած է Այֆոնս Բէյլրոյի։—

«Կը չնորհաւորեմ ձեզ, որ համարձակեցաք ա՛յնքան ազատութեամբ և կորովով ընդդիմանալ ռամիկ հիացման կուռքերէն մէկուն։ Կղերականութեան, Համալսարանի և հռետորական դպրոցի միացեալ ազդեցութիւնները Պօսիէի շուրջ բարձրացուցած էին տեսակ մը նուիրական շրջապատ, զոր դուք փետեկեցիք որքան յանդգնութեամբ, նոյնքան ալ բարեբախտութեամբ և յաջողութեամբ։ Ասոր համար մնուցուած առաւելագոյն յարգանքին քաջայուսը իմ ալ սեւեռուն գլխավարներէս մին եղած է։ Անհամբերութեամբ կը սպասեմ յօդուածներու երկրորդ շարքին, որոնց մէջ իբրեւ գրագէտ պիտի քննէք զայն որուն իբրեւ մարդ կախարդանքը քայքայեցիք։ Համարձակօրէն ցոյց տուէք թէ ո՛րքան միամտութիւն և ո՛րքան կոյր վստահութիւն պէտք եղած են հռետորներուն՝ իբրեւ գլուխ գործոցներ ընդունելու համար Տիեզերական Պատմութիւն գործին չափ տղայական գործ մը, որ մեր օրերուն չարժեր իսկ որ երեւի մարապետանոցի մը յատկացուած դասագիրքերուն մէջ։ Ս.Գիրքն հաղուած հաղարկանութիւնը, որ Հին կանոնականին մէջ անպատեհ ազատուագնա է։ և իր ուրիշ մէկ Պատմութիւնը, բոլորովին յայտնի իմաստակութեան վրայ հիմնուած. իմաստասիրական գրուածները՝ դպրոցականի ճշմարիտ տեսակներ՝ առանց ո և է արժէքի։ Ս. Գրոց վրայ գրուածները, հինցած մեկնաբանութիւններով լեցուն ա՛նպիսի թուականի մը մէջ, երբ լաւագոյն քննադատութիւն մը սկսած էր ծայր տալ Ռիչար Սիմոնի հետ։ Գալով ծանօթութեանց մեթոտին և չափին, Պօսիէ կարծրացած Սորպոնեան մըն է։ Զեմ կարծեր որ կը չափազանցեմ երբ ըսեմ թէ ատենախօսի արժանիք մը միայն ունի։ Բարձր աստիճանով ունի այս արժանիքը. և եթէ գոնեար Մասքառոնի մը կամ Ֆլէշիէի մը կատարած դերէն, կարելի էր ընդունել զայն իբրեւ առաջին վարպետը դասական պերճախօսութեան, բայց կրօնքի, քաղաքականութեան, պատմութեան, փիլիսոփայութեան ամէնէն լուրջ խնդիրները հռետորականութեամբ լուծելու յաւակնութիւնը չի պաշտպանուիր բնաւ։ Շոյելով յոռի ձգտումները ֆրանսական մտքին, որ միշտ կը խարուի ճոռոմ լեզուէն և աւերեալոյթ ողմոտութենէն, Պօսիէ մեր մէջ հասաւ մտաւորական տեսակ մը պատգամախօսութեան, զոր ա՛նքան յաղթողաբար կասկածի ներքեւ դրիք։»

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՈՒԱՇԻՆԿԴԸՆ, Դեկտ. 8.—Մր. Բուզվէլդ իր Պատգամագրին մէջ Մ. Նահանգաց ելմտական կացութեան վերայ խօսելով կ'ըսէ թէ, հաւանական է որ ելմտացոյցին մէջ ծախքերու և հասոյթներու հաւասարակշռութիւն հաստատուի։ Գալով գաղթականութեան, կը յայտարարէ թէ բացարձակապէս անհրաժեշտ է անպատեհ տարրերը արտաքսելու միջոցներ գտնել, և պատշաճ եղանակով երկրին զանազան կողմերը ղրկել այն գաղթականները որոնք երկրին մէջ կ'ընդունուին։

ՎԻԵՆՆԱ.—Պաշտօնաթերթը կը ծանուցանէ թէ Մ. Հանրի Բամբրը Աբրտրիոյ թղթատարութեան վերատեսուչ անուանուած է փոխանակ Մ. Եկլինկէրի, որուն տրուեցաւ Բարձրագոյն Ատենի անդամակցութեան տիտղոս։

ԱԹԷՆԷ.—Հելլէնական երկու շոգենաւ ընդհարում ունեցան Իթակէի նաւահանգստին մէջ։ Ցիսուն հոգի խղդուեցան։

ՊԵԼԿՐԱՏ.—Ելմտական Նախարարը որ երէկ հրաժարած էր, ետ առաւ այսօր իր հրաժարականը։ Կառավարութեան արտօնութեամբ, այսօր հին գերեզմանատան մէջ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ ի յիշատակ հանգուցեալ արքայական ամուլին, Տրակա թագուհիին քրոջ խնդրանքով։

—Սալա գետին ջուրերուն աւելնալուն պատճառով, Միդրովիցա քաղաքը և շրջակայ քանի մը գիւղեր ողողուեցան։

ՈՒԱՇԻՆԿԴԸՆ.—Նախագահ Բուզվէլդ Բանամայի դաշնագիրը ենթարկեց Ծերակոյտին վաւերացման, որուն հաւանութիւնը ստոյգ է։

ՄԱՏՐԻՏ.—Վարչապետ Մ. Մաուրա յայտարարեց թէ պիտի յարգէ Մ. Վիլլավէրդէի ելմտական ծրագիրները։

ՊԵԼԿՐԱՏ.—Ելմտական Նախարարը հրաժարական տուաւ։

ՀՌՈՄ.—Անարատ Յղութեան տօնը մեծ հանդիսաւորութեամբ կատարուեցաւ։ Պապը պատարագեց։ Ահագին բազմութիւն ներկայ էր։ Ժամ տ'Արքը երանելեաց կարգը դասելու արարողութիւնը յառաջիկայ Յունուար 6ին պիտի կատարուի։

ԼՈՒԶԵՌՆԱ.—Սինպլոնի թիւնէլին բացման թուականը վերջնապէս որոշուեցաւ 1905 Ապրիլ 30 են։

ԼՈՆՏՈՆ.—Կը հաստատեն թէ Զինական կառավարութիւնը խիստ միջոցներ ձեռք պիտի առնէ, արդիւնելու համար չինացի գործաւորներուն Թրանսվալ գաղթումը։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԲԱՂ. ԺՈՂՈՎԸ երէկ գումարուեցաւ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր։ Նորատունկեան Գաբրիէլ և Սէթեան Մինրան էֆէնտիներէ զատ ներկայ էին բոլոր անդամները։

1. Սրբազան նախագահը նախորդ որոշման համաձայն նշանտուքի և պսակադրութեան հասութիւն համար նոր ասիճանացոյց մը ծրագրած ըլլալով, Ժողովը զայն ուշադրութեան առաւ և տարուած աշխատութեան համար իր չնորհակալութիւնը յայտնելով, վերապահեց որոշումը Խառն Ժողովին։

2. Ժողովը նկատողութեան առաւ Տնտես. Խորհրդոյ կողմէ մատուցեալ կրկին տեղեկագրեր, որոնց առաջնով, ըստ առաջարկութեան Հիւանդանոցի Հոգարարութեան յարմար դատած էր անոր սեփական մէկ գեսնին վաճառումը, և երկրորդով, ըստ առաջարկութեան Ս. Խաչ եկեղեցւոյ Թաղ. Խորհրդոյ, յարմար դատած էր Նուռ-Ֆուլլուսի գտնուած եկեղեցւոյ սեփական կէս տան էնդազին կամ գետնին վաճառումը։ Ժողովը ընդունեց Տնտես. Խորհրդոյ տեղեկագրերուն եզրակացութիւնները և որոշեց գործադրութիւնը։

3. Գանտիլլիի եկեղեցւոյ մատակարարութիւնը անխնամ մնացած ըլլալով Եղիազար էֆ. Մելիքեանի մահուամբ, որ կը վարէր զայն ժամանակէ մը ի վեր, Տնտես. Խորհրդոյ առաջարկութեան վրայ, Ս. Պատրիարք առժամեայ Թաղ. Խորհուրդ մը կազմած և տեղեկագրած էր։ Ժողովը հաւանեցաւ այս անօրինութեան։

4. Ժողովը տեղեկանալով որ Եէնիգիւղի Թաղ. Խորհրդոյ անդամակցութեան կոչուած են ուրիշ երկու նոր անձեր, իր հաւանութիւնը յայտնեց այս անօրինութեան։

5. Կուտինայի Առաջն. Տեղապահ Տ. Մկրտիչ վրդ.ի կողմէ հասած տեղեկագիր մը տեղեկութիւններ տալով այն աւերումներուն վրայ, զոր գործած էր Էսկիշէհիրի մէջ պատահած հրդեհը, կը յայտնէր միանգամայն որ դպրոցը այս պատճառաւ կարօտ վիճակի մէջ մնացած, ինչպէս նաեւ հրկիզեալ ոգեպատիկի կարօտ են։ Ժողովը որոշեց անմիջական օգնութիւն մը հասցնել ապահովելու համար մանաւանդ դպրոցին չարունակութիւնը։ Բաղ. Ժողովոյ անդամներէն Տէր-Ներսէսեան Տիգրան էֆ.ի և Տնտես. Խորհուրդէն Շիրինեան Մինրան էֆ.ի պաշտօն յանձնեց Պատր. Կոնդակաւ դիմել բարեսէր ազգայնոց, անոնց նպաստն ընդունելու։

Ժողովը զբաղեցաւ նաեւ յարաբերական խնդիրներով։

ՊԻԼԷՃԻԿԻ Գաւառ. Վարչութիւնը հետեւեալ գանգատագիրը ուղղած է Պատրիարքարան Տ. Գրիգորիս Վրդ. Պալաքեանի նկատմամբ, որ ինչպէս կը յիշուի, տեղւոյն առաջնորդ Տ. Մովսէս Եպիսկոպոսի բացակայութեանը Պիլէճիկ ղրկուած էր իբրեւ Առաջն. Փոխանորդ։ Փափաքելի է որ Սանասարեանի այս վեղարաւոր անը կարող ըլլար հերքել իր դէմ գրուածները, զորս սիրայօժար պիտի հրատարակէինք յարգելով թերթիս սկզբունքը որ է միշտ բարձր տեսնել կղերականութիւնը.—

«Ա.— Տեղւոյս վաճառականներէն Ծննիկ էֆ. Կիրակոսեանի 4 տարեկան մանչ զաւակը դիպուածով ժանտաջուր (էշդաղ) կը խմէ. անմիջապէս բժիշկը կը հասնի և անմիջական դարմաններով տղան կ'ազատէ. հայրը գոհ և ուրախ կուգայ Առաջնորդարան և տարւոյս Յնվ. ամսուն Պալաքեան վրդ.ին կը յանձնէ մէկ օսմ. ոսկի իբրեւ Յիսուս Մանուկի նուէր, որ Ամեն. Ս. Պատրիարքին ղրկէ և օրհնութեան գիրն կամ ընկալագիրը բերել տայ։ Արդ յիշեալ էֆ.ն ցարդ ոչ ընկալագիրը ստացած է և ոչ լրագրական հրատարակութիւն. հետեւարար կը փափաքի ընկալագիրը ստանալ։

«Բ.—Պալաքեան վրդ. Հիսարլըքի գիւղին (Պօյաճեան մի կարապետ և Սեդրաք էֆ.ք)երկու ազգայիններէ 160 արամ արծաթ կը ստանայ Եէնի Պազար ըսուած աղքատիկ գիւղին մատուռին համար խաչ չի ել տալու խոստումով. վեց ամիս է կը սպասեն՝ տակաւին խաչը պիտի գայ։

«Գ. Վարդապետը դարձեալ Թիւրքմէն գիւղի կիներէն 750 տրամի չափ արծաթ կը ժողվէ և 300 ղրշ. ալ դրամ կը ստանայ Թաղ. Խորհուրդէն, գիւղին եկեղեցւոյն խաչ մը չունենալ տալու համար։ Խաչը չունենալ կուտայ ոսկերչաց շուկայ, (Աղա Ճատտէպի թիւ 35) Տիգրան էֆ. Ելքէնճեան՝ի միջոցաւ. սակայն վերջը 600 տրամ արծաթի հաչիւ կուտայ. այս մասին գիւղացիք Դատաւ. Վարչութեանս բողոքած են, ոչ միայն 150 տրամ արծաթի պահանջին համար, այլ խաչի կոթին վրայ «Մաչ չունենայա վասն Թիւրքմէնի եկեղեցւոյ, ենուամբ Առաջնորդ Գրիգորիս վրդ. Պալաքեանի 1903 Ապրիլ 20» փորագրել տուած ըլլալուն համար։ Գիւղացիք խաչը վերստին Պոլիս ղրկելու կ'ըլլան յիշեալ փորագրութիւնը չնկելու համար, ինչ որ է Առաջնորդ Մովսէս Սրբազանի այցելութեան պահուն խարտեցով և ուրիշ գործիքով կարելի կ'ըլլայ ջնջել և խաչն օծել։ Գրիգոր վրդ.ի այս արարքին մասին Ս. Պատրիարքին լուր չտրուեցաւ, բայց արծաթի պահանջին համար գրուած է Պատրիարքարան։

«Դ.—Հայր Սուրբը Մ. Զայի եկեղեցւոյ արծաթի կտորեանքները կը հաւաքէ, նոյն եկեղեցին քարաշէն գաւազան մը չունի խոստանալով. յետոյ ճայիճ կ'ըլլայ «այսպի արծաթով գաւազան չի չինուիր» ըսելով և 300 տրամէ աւելի արծաթը 160 ղրշ.ի կը գնէ։ Յետոյ տեղէս հրաժշի պահուն տեղւոյս վարչութեան ներկայացուցած մուգաթայի հաչուին մէջ Թիւրքմէն գիւղն պահանջ ցոյց կուտայ, ըսելով թէ «արծաթը նոյն գիւղին եկեղեցւոյ համար չինուած խաչին միացած է. 160 ղրշ. Թիւրքմէնէն պահանջելի է»։ Իր մեկնելէն յետոյ Թիւրքմէնցիներուն ուղղած մէկ ինքնագիր նամակը յերեւան կուգայ, որուն մէջ յիշեալ խաչին հաչիւը գրուած ըլլալով, բնաւ գրոշն արծաթի խառնուածի խօսք չկայ։ Մինչդեռ բան վերոնշանակեալ Յրդ յօդուածի Թիւրքմէնցիները, 150 տրամ արծաթ կը պահանջեն վրդ.էն։

«Ե.—Եէնի Պազար ըսուած աղքատիկ գիւղը կ'երթայ դարձեալ վրդ.ը և անոնց տարեկան 150 ղրշ. որոշեալ մուգաթան կը պահանջէ. գիւղացիները մէկ ամիս միջոց կը խնդրեն. ոչ միայն չընդունիր, այլ և մատուռին ժամարարի զգեստը իբրեւ պատանդ ծրար մը ընելով իր պայուսակին մէջ կը դնեցնէ Պիլէճիկ բերելու համար։ Գիւղացիները կը յուզուին «այս վրդ.ն փորձանք եկաւ մեր գլխուն» ըսելով վրան յարձակելու կ'երթեն։ Պալաքեան ատոնց ընթացքը կասեցնելով, պայուսակն ալ վրայ չտալու համար զգեստը կը յանձնէ։

«Տեղւոյս քահանաներէն Տ. Խորէն և Տ. Սիմոն որոնք փիլ ոնաղուրկ էին, Պիլէճիկ մեղայագրին վրայ արտօնուելու չարունակել քահանայագործութիւնը։

ԱՍԿԷ ԱՌԱՋ եկեղեցական խնդիրներու առթիւ, Էջմիածնէն հրաբարան քաշուած հեռագիր մը կ'ըսէր թէ, Ն. Ս. Օծութեան՝ ներքին գործոց Նախարարին տուած յիշատակագրին իր պատասխան «այս մասին տրուած բարձրագոյն վճիռը անգամ նալի է» ըսուած է։

Ն. Ս. Օծութիւնը այս անգամ եւս եկեղեցական ծանօթ խնդիրներու համար, վերջին յիշատակագիր մը տուած է առ որ անկ է։

—Ս. Էջմիածնի ճեմարանին տեսուչի օգնական Տ. Յուսիկ վարդապետ այս օրերս ուղղուած է իր նոր պաշտօնատեղին Բիւնեվ։ Անոր տեղ նշանակուած է արեւելագէտ Պ. Մկրտիչ Ղազարեան։

ԶԷՅԹՈՒՆՑԻ պատանի մը Աւետիս անուն, Մէրսինէ ճամբայ ելած է, Արմաշ գալու և հոն քահանայ պատրաստուելու համար։

ԱՄՊՈՏԵՐԻ (Շապին Գարահիսար) Ս. Նշան վանքը գտնուող Տ. Երմոլիա քահանան, որ երէցկինին մահուան առթիւ այդ վանքը փոխադրուած էր, իր անկարգ ընթացքին համար, առաջնորդ Տ. Սմբատ վրդ. Սատեփեանի հրամանով, փոխադրուեցաւ Ս. Առաքելոց վանքը։

ՏԻԱՐՊԷՔԻՐԻ առաջնորդ Տ. Եղիկէէլ վրդ.ի պաշտօն յանձնուած էր Սբ. ղբնիի Ս. Աստուածածնայ վանքը երթալ և եկեղեցական գործոց վրայ տեղեկութիւն մը հաղորդել Պատրիարքարանի։ Տ. Եղեկիէլ վրդ.հոն երթալով տասը օրի չափ վանքը մնացած և նոյեմբեր 7ին Տիարպէքիր վերադարձած է։ Երկար քննութիւն մը կատարելով վանքին ներկայ վիճակին վրայ։ Ինչպէս և անտէր գտած է զայն, հակառակ անոր երբեմնի չէն ու հարուստ վիճակին, և նախնական դարմանի համար ինչ ինչ կարգադրութիւններ ըրած է։ Կ'երեւի թէ տեղացիք ալ փոյթ չեն ունեցած վանքին վիճակը բարելաւելու և մինչեւ իսկ դպրոց մը պահելու իսկ անտարբեր գտնուած են։

ՏԻԱՐՊԷՔԻՐԻ առաջնորդ Տ. Եղեկիէլ վրդ. եկեղեցական սրբազան երգեցողութիւններու կանոնաւորութեան և եկեղեցւոյ մէջ երգուած աններդաշնակ ու անկանոն երգեցողութեան վերջ մը տալու համար, ձեռնարկած է Դպրաց Դաս մը կազմելու և այս մասին ինչ ինչ հրահանգներ խնդրած է Պատրիարքարանէն։

ԵՐՈՒ

ւիրուած է Նիստ գումարել Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ։

ՇԱՊԻՆ ԴԱՐԱՀԻՍԱՐԻՆ ԿԸ ԳՐԵՆ ՄԵԶԻ.—«Տեղւոյս առաջ. փոխանորդ Տ. Վաղինակ Վրդ. Թորկեան ամսոյս 10ին, տեղւոյս կուսակալ Վսեմ. Մահմուտ Նէտիմ պէյի կողմէ, հրաւիրուեցա Ն. Վսեմութեան ապարանքը, Իփթարի սեղանին մասնակցելու համար։ Տ. Վաղինակ Վրդ.ի կ'ընկերանային նաև Գաւառ. Վարչութեան անդամներին մէկ քանին և ուրիշ ծանօթ ազգայիններ։

—«Տեղւոյս վարժարանին մանկապարտէզի բաժինին համար պէտք եղած մանկապարտիզպանուհին Պոլիսէն հոս հասաւ և ձեռնարկեց իր պաշտօնին։»

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ ի Նպաստ տրուելիք տարեկան նուագահանդէսին, կարգադիր Յանձնաժողովին Նախագահութիւնը ստանձնած է Մկրտիչ էֆ. Իսպեան։

ՔԱՐՈԶԻ մրցումին համար մինչև հիմա Պատրիարքարան հասած են 97 քարոզներ։ Այս Քարոզագիրներուն մէջ ոչ միայն Արմաշի, Երուսաղէմի և Սիսի վարդապետները կը գտնուին այլ նաև արտասահմանի վարդապետներէն ալ կան որոնց մէջ կը գտնուի նաև անուանի բեմբասաց Բենիկ վարդապետ։

Այս քարոզները Ս. Պատրիարք Հօր կողմէ գնահատուելէ ու որոշուած մրցանակը տրուելէ յետոյ, Ն. Սրբազնութեան կողմէ պիտի սրբագրուին և հատորի մը մէջ ամփոփելով այդ քարոզները, հրատարակութեան պիտի տրուին։ Այդ քարոզագիրքը պիտի ձօնուի, մրցման համար յատուկ գումար մը յատկացնող Թաւշանճեան Յովհաննէս էֆ.ի անունին։

Ս. ՓՐԿՉԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Ազն. Սեդրաք էֆ. Պալթեանի ընդ Ազն. Օր. Մարի Բէմհաճեանի ամուսնութեան առթիւ փոխան ծաղկեփունջի մէկ Օսմ. ոսկի նուիրած են Հիւանդանոցիս Ազն. Տէր և Տիկին Պետրոս էֆ. Պալթեան։

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Մէկ-երկու թերթեր, ինձի համար գրեցին անցածները թէ, «Հիւանդանոցի անունով տեղացիներէն հաւաքած ապուրցուն, ծախելով, դրամը կոկորդը անցուցեր է»։

Ես սխալ լուրին հերքումը, վիճակիս առաջնորդէն կը սպասէի, քանի որ ան, իրողութեան գլուխցուութիւնը ունէր. բայց որովհետև ձայն մը չելաւ ադ մասին, կուգամ ի՛նքս հերքել սրխալը։

Նախ ըսեմ որ, ադ ապուրցուն, ո՛չ թէ Հիւանդանոցին, այլ Որբանոցին համար հաւաքուած է։

Յետոյ, ադ ապուրցուն, տեղիս Թաղ. Խորհուրդին հրամանովը ծախուած և դրամը՝ Թաղ. Խորհուրդին ատենապետ և Ս. Առաքելոց Եղեցիի Պօղոս աղա Կիւլէսէրեանի յանձնած եմ։ Ընկալագիրը քովս է։

Ալ չեմ գիտեր թէ, ինչ եղաւ ադ դրամը, և թէ, ինչո՛ւ իր պաշտօնէն հրաժարեցուցուեցաւ յիշուած ատենապետը, որուն համար կ'ըսեն թէ, ճըշդապահ, հաւատարիմ ու յառաջդիմաբար անձ մըն է...։

Գայթակղած միտքերու հանդարտութեան համար, կը խնդրեմ որ ասոնցները հրատարակէք։ Ձեր օրաթերթին մէջ։ ՍԱՀԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ

Գուրտ-պէրէն 25 Նոյ. 903

ԱՂՋԻԿՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Հայ Տիկին մը որ իր ուսումը Եւրոպայի մէջ կատարեալգործած է, տարմադրելի ժամեր ունի Հայերէնի, Անգլիերէնի եւ Ֆրանսերէնի դասեր աւանդելու ընտանեկան յարկերու մէջ։

Դասիարակելի աղջկանց ծնողքներուն կը մնայ օգտուիլ այս պատեհ առիթէն։

Դիմել խմբագրատուն։

)(2)(

ՄՍԱԹՈՂՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՋԸ

Քանի մը օր առաջ, ամենէն սիրուած, բարձրատիճան անձնաւորութեան մը տարեդարձին առթիւ համախմբուած Բերայի բարձր դասուն պատկանեալ ընտանիքի մը մէջ կը գտնուէի, ի մէջ այլոց կային հոն երկու նշանաւոր բժիշկներ. խօսակցութեան նիւթն էր բուսակերութիւնը։ Ոմանք իրենք կուտային մեր ընդդիմախօսնուսուր դիտողութեանց, հաստատելով թէ՝ Բերայի աղքատ աշակերտաց երբ մսեղէն կերակուրներ տալու բարութիւնը ի գործ դրուեցաւ, տղոց երեսը գոյն եկաւ, աւելի զուարթացան, աշխուժով սկսան աշխատիլ եւն.։ Այդ առարկութեան պատասխանելով յիշեցուցի մեր տուած յօդուածին սննդառութեան ցանկը։ Միսը որ 140 տրամին մէջ կը պարունակէ 912 ատիճան սնունդ, ընդեղէնները՝ 1680, կաղինը, նուշը, ընկոյզը, պիստակը 2624էն 3136 ատիճան սնունդ կը պարունակեն։ Ո՞վ ըսաւ թէ բուսակերութիւն ըսելով լոկ բանջարակերութիւն և կամ ըստ ոմանց խոտակերութիւն կը քարոզենք. տուէք այդ աղքատ մանուկներուն, կաթեղէն, կաթնապուր, մանալեպի, մեղրած կարագ, սէր, կարագ ու իւղով պատրաստուած կարկանդակներ, խմորեղէններ, մաքարոն, փիլաւ, խնձոր, խաղող, և լաւ պտուղներ, կաղին, նոյշ, ընկոյզ, պիստակ, եւն. եւն. այն ատեն պիտի տեսնաք թէ, տղայոց երեսի գոյնը, աշխուժութիւնը, գիտիքական և իմացական զօրութիւնը, ինչ ատիճանի պիտի հասնի։ Եւ միթէ տղաքմէ կ'աւելցնէ. «Իտալիոյ մէջ չկա՞յ միթէ Տօքթ. Բլինճիի մը որ գայ և օրինակով քարոզէ այս վերածնական մեթոտը»։ Իսկ մեր թերթերէն մին հակառակը հաստատել կ'ուզէ։ Ունկընդիր բժիշկներս համիտ գտնուեցան և գիտնականօրէն բացատրեցին թէ մսին յաճախ գործածութիւնը վնասակար է։ Մէջ բերուեցաւ դարուս ամենէն մեծ փառքը եղող Տօքթ. Մէնիլքովին խօսքը «հնար եղածին չափ քիչ միս ուտելու է. առաւելութիւն տուէք բուսեղինաց», և եթէ բնաւ չուտեն առաւելութիւն մը ունին, որովհետև Մէնիլքով միքրոպներուն հետ խաղացող գիտունը, աւելի վնասակար նիւթեր և միքրոպներ գտած է մսին մէջ քան բանջարեղինաց մէջ, որ առաւելութիւն կուտայ բուսեղինաց։ Ընդդիմախօսներնիս այս խօսքին ալ կը պատասխանեն. «Բժիշկները կ'ըսեն նաև հնար եղածին չափ քիչ ջուր խըմել, բայց ասկէ միթէ կրնայինք հեռացնել թէ բնաւ ջուր խմելու չէ»։ Մէնիլքով եթէ հնար եղածին չափ քիչ միս ուտել կը յանձնարարէ, տեղը բուսեղէնները կը դնէ, գիտնալով թէ մարդ մը սնունդի պէտք ունի, օգտակար սնունդին առաւելութիւն կուտայ։ Մարուն ալ յաջողելու համար եթէ գտնուէր ջուրէն աւելի անվնաս ըմպելի մը, անտարակոյս զայն պիտի յանձնարարէին այդ բժիշկները։

Մէնիլքով, միսը կը դատապարտէ, անոր տեղ կը դնէ պատուական ուտեստներ, իսկ ջուրը դատապարտողը չունի անկէ անվնաս ըմպելի մը որ անոր տեղը դնէ։ Հետեւաբար ստիպուած ենք համակերպիլ. չարիքին փոքրագոյնը ընտրելը առողջ դատողութեան գործ է։

Մեր ընդդիմախօսը կը սխալի ըսելով՝ «Կան հիւանդութիւններ որոնց մէջ միսը կ'արգիլուի, այնպէս եղած մէկ կուտ կրնան ընդունիլ և ոչ ալ պատասխանատու են ընկերութեան մասին իրենց քարոզած պայմաններուն։ Ո՛չ յաճախորդը անոր նկատմամբ կրնայ դատ բանալ և ոչ ալ անոնք կրնան յաճախորդին դէմ դատ բանալ։ Այս իրաւունքը կը վերաբերի ընկերութեան Ամերիկայի կամ Բարիզի վարչութեանց անօրէններուն։ Սա տեղւանքը պատող ներկայացուցիչներուն կանխիկ դրամ տալու չէ բնաւ։

Վերջապէս, իր ստացուածքէն պերէֆեք, և ունեցածէն խեր սպասող ողջամիտ անձերը, դրամ աւելցնելու, զաւակներնուն ապագան ապահովելու յոյսով, պէտք չէ խաբուին և պէտք չէ այս տեսակ ճարպիկ ընկերութիւններու գերի ըլլան, վեսելա՛մ...։

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Վանի պաշտօնաթերթէն հետեւեալը կը քաղենք.—

«ՆԻԻ-ԵՈՐԿ» անուն օտար ապահովագրական ընկերութիւն մը կայ որ մարդոց կեանքը կ'ապահովագրէ։

Պոլսոյ թերթերէ շատեր այս ընկերութեան մշլիսէն աւելի դրամագլուխ ունենալը կը գրեն։ Սակայն խնդիրը միայն ազգարարութեանց չի մնար։ Թուրքիոյ ամէն կողմերը մարդիկ ունի այս ընկերութիւնը, որոնք իրենց լեզուին բոլոր կարողութիւնով և միտքին բոլոր ուժովը կը ջանան ի վեր հանել ընկերութեան արժանիքը և «քէօչէ պուճախ»յաճախորդ կը փնտռեն։

Զենք ուզեր հոս խնդիր ընել այդ ընկերութեան վարքը և կարողութիւնը, քանի որ մեր երկրին մէջ կազմուած չէ և ծանօթ ալ չէ։

Անոր կեդրոնն է Ամերիկայի Նիւ Եորք քաղաքը։ Եւրոպայի համար ալ մասնաճիւղ մը ունի Բարիզի մէջ։ Ծանուցման համաձայն Անանուն ընկերութեան է աս, որ դերծ է Թուրքիոյ առեւտր. օրէնքին անանուն ընկերութեանց մասին արտադրութիւններէն, քանի որ ամերիկեան ընկերութիւն մըն է, և ամերիկեան դրութեամբ կազմուած անանուն ընկերութիւն մը մեր տեսակէտով վարանքով ընդունելի է։

Ասոր վրայ է որ կուզենք խօսիլ։ Որովհետև մեր դրամները հաւաքել ուզող այս ընկերութիւնը մեր ոչ մէկ դատարանը կը ճանչնայ։ Բո՛ւն իսկ ուշադրութիւն դարձնելու կէսն ալ ա՛ս է։ Նիւեորք ընկերութեան պայմանագիրը կ'ըսէ թէ, յաճախորդին կողմէ ընկերութեան դէմ ըլլալիք ոեէ բողոք դատելու իրաւասութիւն ունի Բարիզի Սէն դատարանը։ Մինչ ընկերութիւնը դատ կը բանայ յաճախորդի մը դէմ, նոյն իսկ անոր գտնուած տեղին վրայ։ Վերջապէս պայմաններ, որոնք յաճախորդը կ'ստիպեն Բարիզ կամ Ամերիկա երթալ անձամբ, հաղարամէկ վկայութիւններով, իր ապահովագիրը գանձելու համար...։ Պայմանագիրը կ'ըսէ թէ յաճախորդ մը կրնայ իր տուած դրամներէն փոխառութիւն մը ընել երբ կարօտ է։ Լա՛ւ պայման։ Սակայն այդ բանին մէջ յաջողելու համար Նիւեորք կամ Բարիզ պիտի դիմուի, հոնտեղէն քննութիւն պիտի կատարուի, և ետքը, աղը պղպեղը ըլլալու համար կարծես, %5 տոկոս պիտի առնուի։ Զգենք ուրիշ դժուարութիւններն ալ որոնք հաղիւ չորս ամիս ետքը ձեռքդ կը հասցնեն խնդրուած դրամը։ Եւ չո՛րս ամիս ետք ձեռք անցուած դրամէն ի՞նչ խեր կ'սպասուի։ Այսպէսով յաճախորդին օգուտը պահպանուած կ'ըլլայ։ ընկերութեան ընտանեկան երջանկութիւն և բարօրութիւն ըսածը ա՛ս է։

Երկար բարակ թուե՞նք այն սոսկալի ձեւակերպութիւնները զորս պէտք է կատարել մեռնողի մը ապահովագրուած արժէքը գանձելու համար։ Ժառանգորդները պէտք է Նիւեորքի և Բարիզի մէջ հաստատեն թէ իրենք ճշմարիտ ժառանգորդներ են, անոնցմէ մասնաւոր թուղթեր և պաշտօնաթուղթեր պիտի գան եւն. եւն., որոնք մարդը կը չփոթեցնեն։

Ուշադրութի՛ւն, խնդրեմ։ Օսմ. հպատակ մը ի՞նչ պէտք ունի իր դրամովը երթալ հպատակելու իրեն անծանօթ ուրիշ կանոններու։ Ասկից զատ հաւանական դատի մը համար երեւակայեցէք որ այնքան ծախքեր պիտի ըլլան, մարդ պիտի ստիպուի մինչեւ Նիւ-Եորք կամ Բարիզ ճամբորդել, և ետքն ալ դատարկ ձեռքով Պոլիս դառնալ . . . ամենամեծ հաւանականութեամբ։

Սա ալ պէտք է յայտնել թէ, «Նիւ-Եորք»ի իբր ներկայացուցիչ թափառող անձերուն գլխաւոր փափաքն է շատ յաճախորդ արձանագրել. պաշտօն չունին ասոնք. ընկերութեան անունով ոչ մէկ կուտ կրնան ընդունիլ և ոչ ալ պատասխանատու են ընկերութեան մասին իրենց քարոզած պայմաններուն։ Ո՛չ յաճախորդը անոր նկատմամբ կրնայ դատ բանալ և ոչ ալ անոնք կրնան յաճախորդին դէմ դատ բանալ։ Այս իրաւունքը կը վերաբերի ընկերութեան Ամերիկայի կամ Բարիզի վարչութեանց անօրէններուն։ Սա տեղւանքը պատող ներկայացուցիչներուն կանխիկ դրամ տալու չէ բնաւ։

Վերջապէ՛ս, իր ստացուածքէն պերէֆեք, և ունեցածէն խեր սպասող ողջամիտ անձերը, դրամ աւելցնելու, զաւակներնուն ապագան ապահովելու յոյսով, պէտք չէ խաբուին և պէտք չէ այս տեսակ ճարպիկ ընկերութիւններու գերի ըլլան, վեսելա՛մ...։

ԲԱՐԻԶԻ ՊՈՐՍԱՆ

BOURSE DE PARIS

9 Դեկտեմբեր 1903

Ֆրանս. 3% 3% Français)	98 42
Ռէնթի (Tab. Turcs)	385 —
Գոնսոլիտ (R. Turque D.)	89 50
Երկաթուղի (Lots Turcs)	135 —
Պանք Օթթ. (Banque Ott.)	606 —
Թրանսվալ (Transvaal)	111 —

ԱՅՍ ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ

ԼՈՆՏՈՆ, 9 Դեկտ.— Ճաքոնական թերթերը կը շարունակեն իրենց խիստ լեզուն գործածել։ Միւս կողմէ տակաւ կը հաստատուի սա լուրը թէ, Ռուսիոյ և Ճաքոնի միջեւ համաձայնութիւն մը մօտալուտ է։

ԲԱՐԻԶ.—Լուսէ Նախագահը ճաշի վար դրաւ Ռուս դեսպան իշխան Ուրուսովը, որ իր եւ կանչուելուն պաշտօնաթուղթերը ներկայացուց։

Կարդալ Դ. Երես

Տոքթ. Ճէզաիրլեանի ազդը

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Հայերէնի, Տաճկերէնի և Ֆրանսերէնի քաջահմուտ երիտասարդ մը, վերկայուած՝ Կայսերական Մէքթեպը Իսաֆիէն, կը փափաքի քարտուղարութեան պաշտօն ստանձնել Փաստաբանի մը քով։

Մաքուր գիր, պարկեշտ բնաւորութիւն, դիւրամատչելի պայման։

Դիմել Մանզումէի խմբագրատունը։

ՍԱԿԱՐԱՆ

27/10 Դեկտեմբեր 1903

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	96.24
Ամէնէն բարձր գինը	96.33
» վար գինը	96.20

ՐՈՒՄԷԼԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	130.50
Երէկուան բարձր գինը	133.
» վար »	130.12½
Բրէսի Ֆոնսիէ Էմիբսիէն	266.50
Բարսի	501.50
Թրանսվալ	112.
Պանք Նաս. Կրէս.	438.
Թրամվայի Բաժնեթուղթ	6.45
Ռէնթի պարտատոմսեր Ֆրանք	388.
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա.Ո.	12.—
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Օ.	4.85

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 ղ.էն	ղ. փր.
Մէճիտիէ արծաթ	108.02
Անգլիական ոսկի	109.36
Ֆրանսական ոսկի	87.02
Քրիմից	51.06
Նոր մէճիտիէ	102.25
Բոլ	89.25
Ռուպի թղթադրամ	8.64
Լոնտոն 3 ամիս	110.35
Բարիզ »	22.85½

ԹԷՎՖԻՀԱԹ

Թիճարէթ վէ Նաֆիա Նէզարէթի մէջբերումի օտարը խիւլէֆաօնտան սասա. Մուսթաֆա պէյ էֆ.յէ Թէրֆիկէն բիւսթպէի Ուլէա սընիքը սանիսի Թէվֆիհ պույրուլմուշ տըր։

ԹԷՊԼԻՂԱԹԸ ՐԷՍՄԻՅԵԷ

Համիտիէ Հիճազ Թիմուր եօլը իտարէի մալիյէսի նէզարէթի ճէլիլէսիտէն. 17 Թշրին սանի 319 Թարիխի կաղէթաբրլա միւնազասայա վազ օլունտուղը իլան օլունան իմմուխապէր քեաղրտրտրն 26 Թշրին սանի 319 Թարիխինէ միւսարէֆ չարչէնպիհ կիւնի իհալէի եվվէլիյէսի վէ ֆէրտասը բէնճէչենպիհ կիւնի եիւղտէ պէշ Թէնզիլաթ գապուլիյէ եէվմը մէգբիրտէ իհալէի դաթիյէսի իմրա օլունաճաղը իլան օլունուր։

ՆԵՐՔԻՆ

ՐՈՒՄԷԼԻԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ.— Սէրվիք հետեւեալը կը գրէ.—

«Մոյգ աղբիւրէ կը տեղեկանանք թէ, Պուլկար առաղակներուն վայրագ չահատակութիւնները խստիւ կը քընադատուին Անգլիոյ մէջ, և թէ, օսմ. կառավարութեան բարեկամները հանգանակութիւն մը բացած են ի Նպաստ արկածեալներուն։

«Հանգանակուած գումարներով գուլպա, ձերմակեղէն, ֆանէլա, տրեխ ևն. գնուելով Պոլիս ղրկուած են։ Նպաստահաւաք յանձնախումբին չորս անդամները կ'ընկերանան այս առաքման։

«Անգլիական դեսպանը խնդրած ըլլալով Բ.Դուռնէն որ այդ չորս անդամները Ռումէլի երթան տեղական իշխանութեանց քննիչներուն տակ նպաստները բաժնելու համար, Վեհ. Սուլթանը բարեհաճեցաւ հրամայել որ սիրով ընդունուի այդ առաքելը, և իրեղէններն ու պաշտօնեաները ձրիապէս փոխադրուին։»

— Սերէզէն հետեւեալը կը գրեն. — «Պոլսոյ անգլիական դեսպանատան զինուորական կցորդ՝ դեր-զնդապետ Մաունսէլ, ուրբաթ առաւ Սելանիկէն հոս ժամանեց և հետեւեալ օրը մեկնեցաւ։ Հոս գտնուած միջոցին այցելեց կառավարիչին և զինուորական հրամանատարին։

«Այն զինուորական յանձնաժողովը զոր կը կազմեն Էտիպ, Բահմի, Ռուկոտիշ ու Առուլէր փաշաները, և որ Սելանիկի, Մանաստիրի ու Գրսսովայի նահանգներուն մէջ քննական պաշտօն մը կատարած էր, այս օրերս Էտիրնէ դարձաւ։

«Պուլկար գործակատար Մ. Եռուքովի մեկնումին հետեւանքով, Սելանիկի գործակատարին քարտուղար Մ. Սթոյէվ փոխանորդ կարգուեցաւ անոր։»

— Ընդհ. քննիչը կը հեռագրէ թէ, Մանաստիրի նահանգին մէջ աւազակային գէպքերու առթիւ հրկիզուած ու քանդուած գիւղերու տուներուն վերաշինութեան ծախքը 1,438,588 ղրշ. գնահատուած է և այդ գիւղերուն կարօտ բնակիչներուն բաշխուելիք ամսական նպաստին քանակն ալ 380,000 ղրշ.ի հասած է։ Այս հաշուով, նոյն կուսակալութիւնը չենութեանց համար 15,000 և օրապահիկի համար ալ մինչեւ Մարտ վճարելիք ամսականներուն փոխարէն 19,000, համագումար 34,000 ոսկի պիտի վճարէ։ Շինութիւնները ամէն կողմ փութով առաջ կը տարուին, և 10 օր առաջ 2969 բնակարան աւարտած էին։ Իսկ այն գիւղացիները որոնք իրենց տուներուն վերաշինութիւնը գարնան յետաձգել խնդրած էին, յարմար կերպով տեղաւորուած են։

—Էտիրնէի շրջանն զօրաբաժնին հրամատար զօր. Մատրք փաշա կը հեռագրէ ձեռնաս պաշտօնարանին թէ, մէկ երկու օր առաջ քանի մը պուլկար աւազակներ Տէրվիշ Թէրլի սահմանագլուխի բերդերուն մօտենալով կրակ ըրեր են կայս. զինուորներուն վրայ, որոնք փոխադարձաբար պատասխաներ են։ Այդ կերպով աւազակներէն մէկ մասը սպաննուեր և մէկ մասն ալ վիրաւորուած ձերբակալուեր են։ Այդ դէպքէն զատ, նահանգին ամէն կողմը անդորրութիւնը վրդովող ոեէ դէպք չէ պատահած։

ՔԱՐԱՆԹԻՆԱՅԻ ԶՆՋՈՒՄ.—Առողջապահական Բարձր Խորհուրդին որոշումով, Իսկէնտերունի և Պերութի միջեւ ծովեզերքին ժամանումներուն դէմ դրուած առողջապահական միջոցները ջնջուեցան և բժշկական քննութիւն և հականեխումներ հաստատուեցան։

—Եգիպտոսի բոլոր նաւահանգիստներէն Հիճազ ուխտաւոր ասող նաւերուն դէմ դրուած 5 օրուան քարանթինան բժշկ. քննութեան և հականեխումներու վերածուեցաւ։

—Իզմիրի ժամանումներուն դէմ արուած բժշկ. քննութիւնը ջնջուեցաւ։

Մ. ԿՈՒԻՆՆԷՐ.— Տէօյչ Պանքի անօրէն Մ. Կուիննէր որ Պաղատի երկաթուղիի ընկերութեան քննիչ խորհուրդին անդամ կարգուած է, այս շաբաթ Պոլիս կը սպասուի։

ՊԱՐՍԻՑ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ նուագահանդէսը ըստ սովորութեան տեղի պիտի ունենայ առաջիկայ դեկտ. 14/27ի կիրակի օրը, փայլուն և նոր յայտագիրով մը։ Պիտի նուագէ Շուէյտացի հռչակաւոր և շատ գնահատուած ջութակահարուհի մը, Օր. Սիկիրիա Լէնապէրի։

ՀԵԼԼԵՆԱԿԱՆ ԱՄԲԻՐԻՔ զբօսանաւը որ Օլկա թագուհին Յունաստան պիտի փոխադրէ Սեվաստիաբոլէն, արտօնուեցաւ նեղուցներէն անցնելու։

ԲԱՐԻԶԻ միջազգային առողջապահական համաժողովին Օսմ. պատուիրակները, տօքթ. Տիւքա փաշա, և զօր. Ճէլալ Իսմայիլ փաշա Պոլիս դարձան։

ՄԱԼԱԶԿԵՐՏԻ ԵՒ ՊՈՒԼԱՆԷՐԻ գաւառակներուն 25 գիւղերու ժողովուրդը, երկրաշարժէ վնասուած ըլլալով, Բարձրագոյն հրամանով այս տարի զերծ պիտի մնայ Պետական և տասանորդի տուրքերէն։

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ.— Պետական Խորհուրդը որոշեց երկրագործական պաշտօնեաներ ղրկել նահանգները՝ երկրագործութիւնը զարգացնելու, ասնասունները բազմացնելու և ծառեր մշակելու համար։ Այդ ծրագիրը մատուցեցաւ Մեծ-Եպարքոսին։

—Երկրագործական Պանքան որոշեց երկրագործներու փոխ տրուած դրամին հատուցման պայմանաժամը 10էն 15 տարուան բարձրացնել՝ տասը մասնավճարներով վճարելու պայմանով։ Որոշեց նաեւ թէ, երբ գրաւ դրուած անշարժ կալուածը բաւական չըլլայ պարտքին հատուցման՝ պարտատէրին շարժուն ստացուածքներն ալ գրաւուին։ Բ. Դրան մատուցուեցաւ այդ որոշումը։

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ հանգուցեալ Նասրէտտին Շահին փեսան և աղան որոնք Հիճազ պիտի երթան, առջի օր Պոլիս ժամանեցին։ Դեսպանը և դեսպանատան պաշտօնեաները քարափէն ընդունեցին զանոնք և դեսպանատուն առաջնորդեցին։

ԳՈՐԳԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ Նոյեմբեր ամսուն Պոլսոյ մէջ բաւական ոգեւորուած էր։ Արտածողները որոնք Ամերիկայէն առնուած անոպաստ լուրերէն անկութեան մէջ էին, սկսած են յոյս ունենալ աւելի լաւ գործերու համար։ Ամերիկեան տուներու ներկայացուցիչները գնումները դադրեցուցած են, սպասելով օտարական յաճախորդներու ժամանման։ Արդէն բաւական գործ եղած է Միւսքէպատի, Կիորովանի, Աֆղանիստանի ու Շերվանի տեսակներուն վրայ՝ անցած ամսուան գիներով, բացի քանի մը տեսակներէ որոնց գիները եռապատկուած են։ Կովկասի լաւ տեսակներու գիները կայուն են։ Շերվանի տեսակները որոնց վրայ վերջերս գործ չէր ըլլար, շատ դիւրաւ ծախուեցան, մանաւանդ Ամերիկայի համար։ Պոլսոյ մէջ պարսկական կապերտներ գնուեցան, ինչ որ ցոյց կուտայ թէ ատոնք Պարսկաստանի հետ բաղդատմամբ աւելի ածան են հոս։ Նոյեմբերի մէջ 185 հակ գորգ արտածուեցան, բայց ժամանումները նախորդ ամիսէն պակաս էին։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՊԱՇՏՕՆԱՆԿ.—Մէտիսէի հաւաքակալը զեղծումներ գործած ըլլալուն համար պաշտօնանկ եղաւ։

ՄԵՆ ՀՐԴԵՀ.— Ալեքսանդրիայէն (Եգիպտոս) եկած հեռագիր մը կ'ըսէ թէ մեծ հրդեհ մը ծագած է քաղաքին մէջ։ Վնասները 30,000 ոսկի կը հաշուուին։ Մարդասանութիւններ կը պակսին։

ԸՆԿՂՄՈՒՄ.—Պաթումէ Բիղէ դարձող առագաստանաւ մը, որուն մէջ 32 հոգի կային, ընկղմեցաւ փոթորիկէն։ Նաւապետին՝ Պաթանօղլու Ալի Բէյիզի տղան միայն կրցաւ ազատիլ։ Միւսներուն դիակները ծովեզերքէն գտնուեցան։

ԿԱՏՂԱՍ ՇՈՒՆ մը առջի օրը Սիրքէճիի կողմը խածաւ նպարավաճառի աշակերտ մը, քանի մը հոգի և մէկ քանի շուներ։ Այդ անձերը հիւանդանոց դրկուեցան։ Շուներէն մէկ քանին սպաննուեցան, իսկ միւսները դեռ կը պտտին։

ԾՈՎԻ ԱՐԿԱԾ.— Անգլիական Բլիմոն շոգենաւը որ քարիւղ բեռցած Սեւ Ծովէն կուգար, առջի օր, զարնուեցաւ Դանըբեայի ծովեզերքը Ռէյիի անօրէնի օգնական Իսմայիլ Ճէնան պէյի տանը քարափին, զոր 10 մէթրի չափ ճեղքեց։ Ընդհարումը առաջ եկաւ հոսանքէն։ 300 ոսկիի վնաս մը կը հաշուուի։ Տանտէրը հատուցում պահանջեց շոգենաւին գործակալութենէն։ Տանը երկու սենեակներուն պատերն ալ ճեղքուած են։

ԱՐԿԱԾ.—Խազիւղի աղիւսի գործարանատէրերէն Յովհաննէս էֆ. գիշերանց Պատէմլիքի կողմը իր տունը երթալու ատեն բերանը բաց մնացած խորունկ ջրհորի մը մէջ ինկաւ, բայց իմացուելով, ողջամբ ազատուեցաւ։

ՍԲԸՆԹԱՑ ՍԱՓԻՐԻՉ ՄԸ.—Գուղկունճուքէ կը գրեն թէ, տեղւոյն հանրածանօթ սափրիչը Մելիք աղա, հրէից Ալիանս Իզրայիլիք վարժարանին մէջ 250 աղոց մազերը կնճած է... հինգ ժամուան մէջ։ Ի՛նչ սրընթաց սափրիչ։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Կ. ՊՈԼՍՈՅ

(1903 Նոյեմ. 26/9 Դեկտ. Դ.)

ՑՈՐԵՆ

Սէրթ էքսթրա, օխան	42	փր.
» միջին տեսակ	33½-35½	»
Ձերմակ Ա. լիպրայէն պակաս	8.	ղ.
» Բ. »	8¾	»
Մախալիթ (խառն) »	9¼-10	»
» (հաճարով) »	10½-11½	»

Այսօր ժամանեց Ռումէլի 3 վակոն լիպրէն պակաս 8½-9½ ղրշ.

Այսօր ժամանեց 2 վակոն ցորեն Սնատոլ։

Ա Լ Ի Ի Ր

Տեղական քրոմա Ա. պարկը	72-73	ղ.
» » Բ. և Գ. »	69-70	»

Թ Ե Փ

Օխան 17½-17¾ փարա։

Գ Ա Ր Ի

Բէօսէյնէճ 10½ ղրշ. գրիւը

Ռումէլի 10-10¼ »

Մ Ի Ս Ի Ր

Օխան 20 փարա ագտարմա։

ՄԱՆԶՈՒՄԻԻ ԵՐՐՈՐԱԿԱՆ ԹԵՐԹՕՆԸ

ԿԻՒՍԹԱՎ ԷՄԱՌ 147

ՎԱՅՐԵՆԻՆԵՐՈՒ ՆԱՀՊԵՏԸ

Վ. Լ. Պ

ՀԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԿԱԾՆԵՐՈՒ

81

Ուռականը

Իր ծնելէն ի վեր, օրը օրին ապրելու պէտքէն մղուած, Վալանթէն քսանը հինգ տարեկան եղած էր, ու մինչև այն առեն իր սիրտը և ոչ մէկ անգամ սիրոյ յոյզ մը ունեցած էր, ու հոգին երբեք չէր ունեցած այն քաղցր և հեշտալի զգացողութիւնները որոնք ա՛յնքան տեղ կը բռնեն մարդու մը կեանքին մէջ։

Միշտ կռուի մէջ ըլլալով թշուառութեան դէմ, միշտ իր դիրքին պահպանմանէրէն ընկճուած, սրտի պատմութեան վրայ իրեն պէս հաւասար չունեցող մարդոց հետ ապրելով, միմիայն մէկ նպատակ մը ունեցած էր իր կեանքը, Բարեկամութիւն Լուիին հանդէպ։ Բարեկամութիւն մը որ կիրքի մը խոնջոր համամասութիւնները առած էր իրեն մէջ։ Այս սիրոյ սիրտը պէտք ունէր նուիրուելու, անոր համար էր որ այս բարեկամութեան կապուած էր կատաղի աւիւնով մը։ Անիկա կապուած էր Լուիին այն ծառայութիւններուն համար զոր այս վերջինը տուած էր իրեն։ Անբիծ բնութիւններու յատուկ եղող միամիտ աւելորդապաշտութեամբ, համոզուած էր որ Աստուած իրեն յանձնած էր իր բարեկամը երջանիկ ընելու պաշտօնը, թէ անիկա իրեն կը վերաբերէր, և համ թէ վերջապէս իր էութեան մէկ մասն էր ան։

Տօնա Ռօզարիօին տեսքը արթնցուց իրեն մէջ բան մը զոր երբե՛ք չէր կարծեր կարելի։ Պատճառն այն էր որ, այս այնքան սաստիկ և զօրաւոր զգացումին քով, իր սրտին մէջ, ոչ նուազ սաստիկ և ոչ նուազ զգացում մըն ալ կար։

Կիրքերու պատմութեան այս բացարձակ չգիտութիւնը սիրոյ առաջին հարուածին պիտի ենթարկէր զինքը։ Ինչ որ իրականացաւ։ Վալանթէն խնդիր կրած էր մանկամարդուհիին համար։

Ծառի մը կրծնած, ու աչքերն ուղղած դէպ ի հոն, կը յիշէր մանկամարդուհիին հետ ունեցած պզտիկ միջադէպերը, անտառին մէջէն իրենց քալած ատեն, և այն խօսքերը զոր Ռօզարիօ ուղղած էր իրեն, ու կը ժպտէր մեզմիւ այս հեշտաւէտ ժամերուն յուշովը առանց կասկածելու անոնց վրանցէն և այն նոր զգացումէն որ նոր կը ծնէր իր հոգիին մէջ, որովհետև հետզհետէ կը խորհէր թէ Տօնա Ռօզարիօ իր կամենալքոր ամուսինը պիտի ըլլայ։

Երկու ժամեր անցան այսպէս, ու Վալանթէն չնշմարուեցաւ։ Երբ Թռանկուալ Լանէք ու Քիւռիւմէլլա իրեն առջև ներկայացան, կարծեցին թէ քանի մը վայրկեան մը ի վեր է որ միայն հոն կը գտնուի։

—Կը քնանայիր ուրեմն որ մեզ չի տեսար, չէ՞, հարցուց Քիւռիւմէլլա։

—Ո՛չ, պատասխանեց Վալանթէն իր ձեռքը այրող ճակին տանելով, կը խորհէի։

—Կ'երեւի թէ երեւակայական աչխարհները կը սաւառնէիք, յարեց Թռանկուալ ժպտելով։

—Ինչ կ'ուզէք ինձմէ։

—Երբ դուք կը խորհէիք, մենք վերադարձանք Սէ Օձերու վրանը, ասինք իրենց ձիերը, և քաւական հեռու տանելէ ետք զանոնք, արձակեցինք դաշտին մէջ որ գիւրին չպիտի ըլլայ հանդպիլ անոնց։

—Ուրեմն քանի մը ժամ հանդիստ կրնանք ըլլալ, հարցուց Վալանթէն։

—Կը յուսամ, պատասխանեց Լանէք, բայց չի վարանիր, Սէ Օձերը խորամանկ են, շունի հոտառութիւն և կապիկի ճարտարութիւն ունին անոնք, հիմա Օքաղ՝ Օքաղի դէմ կարծեցէք, ու տեսնենք թէ որդունիս պիտի յաղթէ։

—Ինչ պէտք է որ ընենք։

—Շուարեցնել զիրենք։ Այսպէս, ես պէտք է որ երթամ տգոյն դէմքերուն երեսը ներկով, ու դուք, ձեր բարեկամը և Քիւռիւմէլլա պէտք է որ գետնի գերերը մինչև Կուանաքօ, ուր սպասէք ինծի։

—Անմիջապէ՞ս։

—Այո, վայրկեան մը չը կորսնցուցած։

Թռանկուալ Լանէք ցոր մը կտրեց մէկ ու կէս ոտք երկայնութեամբ, ու երկու ծայրերէն սանձեց ձիերը որպէս զի չկրնան իրարու մօտենալ, և թող տուաւ զանոնք դաշտին մէջ ու անհրեւութացաւ անոնց հետ։

Վալանթէն քարայր մտաւ։ Լէնտա, իր ամուսինն ու աղջկանը քով նըստած, կը հսկէր։ Երիտասարդը հաղորդեց անոր մեկնումին ատենը հասած ըլլալը, ու Լէնտա արթնցուց ընտանիքը։

Լուի ամէն բան պատրաստած էր։

Կոմը Տօն Թատէօն նստեցուց Վալանթէնին ձիուն վրայ, Լէնտան և Տօնա Ռօզարիօն ալ իրենին վրայ, և առաջնորդեց զանոնք դէպ ի գետը, աւազին վրայ անոնց թողած հետքերը անհետացնելէ ետք։

Քիւռիւմէլլա ու Վալանթէն կը հետեւէին անոնց։

Մէկն էր այն հիանալի գիշերներէն զոր Ամերիկան միայն ունի։ Մութ կապոյտ երկինքը ծածկուած էր անթիւ անհամար լուսանկարներով որոնք ետերին մէջ ադամանդներու պէս կը պլպլային։ Ու լուսինը, իր կիսական դէմքով, իր լոյսը կը ճառագայթէր աշխարհին իրերուն վրայ։

Թեթեւ զեփիւռ մը կը սահէր ծառերուն վրայէն, ու թռչուններուն դայլայները հիանալի ներդաշնակութիւն մը կը սփռէին չորս դին։

Մեր պզտիկ խումբը կը յառաջանար լռիկ ու մեղմիկ, անտառին աղմուկներուն տուած իր ականջը, ու մացառներուն շարժումներուն սեւեռած իր աչքը, վախնալով որ Սեւ Օձի մը կատաղի աչքը կը հանդիպի իրեն։

Քիւռիւմէլլա կանգ կ'առնէր յաճախ, ձեռքը զենքերուն վրայ դրած, ու մարմինը դէպի առաջ հակած, Հնդիկներու յատուկ եղող անլուր նրբամտութիւնով մը ամէն շշուկ չի փախցընելով լսելէ։

Այն ատեն ամէնքն ալ անշարժ կ'կենային, սրտերնին դողի մէջ, յոնքերնին պռոտած։

Յետոյ նորէն կը շարունակէին թրթռնց ճամբան քանի մը քայլ անդին նորէն կենալու համար։

Առաւօտ ժամը չորսին այն պահուն ուր արեգակը կ'երեւէր հորիզոնէն, Կուանաքօ կղզին հետզհետէ շոգիի ամպեր դուրս տուաւ, ամպեր որոնք այս տաք երկիրներուն մէջ, երկիրէն վեր կը բարձրանան։ Կղզեակը ճամբորդներուն աչքին երեւցաւ իրենց ադամ նաւանդուսան մը մանաւանդ ամբողջովին ջուրի մէջ եղած ճամբորդութեան մը յոգնութիւններէն ետք։

ԱՐԱՊԱՀԱՏԷՏԻ Շերիֆ Բաշա ազգանունա Սլվաղան Թորոս աղա խանէսի սաթլըզ օլարզընտան, թարիզ ալանլարը մէզգիւր խանէէ միւրաճաթ էլէմէէրի ելան օլունը։

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ
ԵՒ
ՄԱՍՆԱՒՈՐ ԴԱՍ
ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՏՈՄԱՐԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԵՒ
ՀԱՇՈՒԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Մեր կիրակնօրեայ դասերն սկսած են արդէն Բաղդատունի վարժարանին մէջ Բանկալթի։

Անոնք որ կիրակի օրերն զբաղել չեն ուզեր, կրնան դիմել մեր Առեւտրական գործակալութեան գրասենեակը Մահմուտ փաշա Զորաքէի խան թիւ 31, մասնաւոր դաս առնելով 3 ամսէն սովորելու համար վերոյիշեալ ճիւղերը։

Գործ և պաշտօնեայ ուզողներն ալ կրնան դիմել հոն, նամակով կամ անձամբ։

6 ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

ՊԷՕՑԻՒՔ ԷԼՊԻՍԷ ՄԱՂԱԶԱՍԸ
Գ. ԷՐՄԷՆԵԱՆ ՎԷ ՇԻՒՐԻԲԵԱՆԸ
Իսքանտրոյ, Սուլթան Համամընա Թօփպաշան խանին թ՝ Կիվի 2՝ գաբրնա

Էլպիսէ մաղազաները միանընաս էգման է՝ Էսկի վէ էն զլյատէ քէսպի էմիկլէթ իթմիշ օլան վէ 1871 սէնէսինէտ թէէսիս օլունան Գ. ԷՐՄԷՆԵԱՆ պէօյիւք էլպիսէ տէբօղիթօր, Էսկի նամ ու իւնվանընը վէ մէքեանընը ասլա թէպտիլ իթմէմիքճէն մասան, սահիպ վէ միւէսսիսի պու տէֆա պիր գաթ սահա ինղիլպամ վէ թէքէմմիւլէ պէզլի զարլէթ իտէրէք, Թօփպաշան խանին, ումում իքինճի գաթընը քէնտուսինէ հասր վէ մաղազասընը թէվէսսիւ էդէմիշ տիր։

Քէնտի մաղազա միւսթախսէմլէրինէն պազըլարընին Սուլթան Համամ ճիվարընտա եազընէն քիւչատ իթմիշ օլտուգլարը էլպիսէ մաղազալարընա Գ. Էրմէնեան մաղազալարընին ասլա վէ գաճան իրթիպաթ, վէ ալագասը եօգ ատուր։

Գու ճիհէթէ տըգգաթ պույրուլմասը ըէճա օլունուր։

Էլպիսէ իտէրա իթմէք արզու իտէնլէրին եվվէլճէ պիր տէֆա Թօփպաշան խանընին իքինճի գաթընտա Գ. Էրմէնեան մաղազալարընը թէչրիֆ իթմէլի տիրլէր։

1. Օրատա մէվճուտ էլպիսէլէրին սօն մօտա գումաշ վէ պիլիմլէրինի,

2. Դումաշլարին մէթանէթի վէ զէրաֆէթինի,

3. Ֆիյաթլարին զայէթ միւթէսիլ, վէ էլվէրիշլի օլմասընը։

Ըէյիւլայն կէօրէն միւհիթէրէմ միւշթէրիլէրին մէզքիւր մաղազալարընդա այրըլմայաճաղլարընա դավիչէն էմնիդ։

ՖԻՅԱԹ ՄԱԳԹՈՒ
ԲԱԶԱՐ ԿԻՐՆԼԷՐԻ ՏԷ ԱԶԸԳ ՏԸՐ

ՇԱՔԱՐԱՎԱՃԱՌԱԿԱՆ
ՄԵԾ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
Դուքգաբու 27 եւ Պալի-Փաշա 50

ՃԻՎԱՆ ԷՖ. ՏԱՎՈՒՏԵԱՆ՝ իր երկար փորձառութեամբը արդէն յաջողուն ծանօթ ՇԱՔԱՐԱՎԱՃԱՌ մըն է, և թէ վերերս Եգիպտոս և Եւրոպա այցելած ու արհեստին ինչ ինչ կէտերը մօտէն ուսումնասիրած ըլլալով, իր վերոյիշեալ խանութէնին և գործատուանը արհեստին էն վերջին պահանջմանց համաձայն կատարելագործած է, ինչպէս որ կարելի պիտի ըլլայ գտնել հոն հարմարեցաց, անուան ազնիւութեանց և խրախճանութեանց համար տեղական և եւրոպական ամէն տեսակ ընտիր չաքարեղէններ, անուշեղէններ և ըմպելիներ, բաթիսքրանի վերաբերեալ խմորեղէններ ու ֆնոպան։

Թէ ի Պոլիս և թէ ի գաւառս յանձնարարութիւնք կը կատարուին ամենայն ճշտութեամբ և փութով ու 0/0 30 գոհացուցիչ զեղչով։

Բերել տուած է նաեւ զարդարուն ընդուստ ֆանդէլի տուփերու և թղթերու մեծ մթերք մը։

ՏՕՔԹԷՕՐ
Վաանթէն Նալբաս
ԲԱՐԻՍ ՄԷՐԹԷՂԸ ԹԸՂԹՑԷՍ ՆՏԷՆ
ՑԻՊԼՕՄԱԼԸ

Տօքթէօրը մուամիլէյն հէր կիւն Պէյ Օղլունտա, Քիւչեւք Բարմագ Գաբու պիր նօմէրօլը մուայնէէխանէ մէ էօյլէնմէյն սոնրա Ալաքը. 1ալն ալ գէտատր խասթէկեանը գտպուլ իտէր։

ՀԱՄԵՂ, ՄՆՆԴԱՐԱՐ ԵՒ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ
ՃԱՇ ՄԸ ԸՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

պէտ է դիմել նորաշէն Բաքրրեը օղլու խանը գեսնայարկ թիւ 23 հատատուած

ԹԻՒՐՔԻԱ ՃԱՇԱՐԱՆԸ

որ Էսկի Զապթիէ Ճաատէսիի վրայ հրդեհուելէ ետք, հոս փոխադրուեցաւ բոլորովին նոր կահ կարասիներով ու գնահատելի բարեփոխումներով։

Այս հաստատութիւնը ուէրը Սարգիս աղա՝ արդէն հանրածանօթ իր ազնիւ բնաւորութեամբ ու արհեստին մէջ ունեցած անմրցելի կարողութեամբ, կը գոհացնէ ամէնէն փափկասիրաց յանախորդներն ալ։

ԳԻՆԵՐԸ ԶԱՓԱՒՈՐ

水野平印雀孔
ՀԱՆՔԱՅԻՆ ԶՈՒՐ
ՃԱԲՕՆ ՄԻՐԱՆՕ
ՄԱՐԳԱ. ՍԻՐԱՄԱՐԳ

Հայաբոյիչ ձաբօնի Արեւայական Գեղասին

Ոսկի Շքադրամ ընդունած է Բարիզի 1900ի Արուեստահանդէսէն։ Սեզանի համար հանքային բոլոր ջուրերէն ամէնէն ընտիրը և դիւրամարսը։ Երբէք սատմանի ցաւ չի պատճառեր երբ գործածուի այս հանքային ջուրը ճաշի առեն թէ՛ առաւօտ և թէ իրիկուն։ Անգամ մը առնող գործածողները անմիջապէս նորէն կը փութան առիթէն օգուտ քաղել և նորէն գնել։

ՄԻՒՆ ՇԻՇԸ Ջ ԴԱՀԵՆԵԱՆ

(Մեծաքանակ գնումներու համար զեղչ կարելի է ընել։)

Կեդրոնատեղին է Բերա Մեծ Փողոց, թիւ 186, Ճարտարական Մթերանոց Գ. ՆԱՐԱՄԱՐԱ. ԵՒ ԸՆԿ.։ Նոյն մթերանոցին մէջ կը գտնուի նաև Ճարտարական մուսաքէ և բամպակէ ապրանքներու մեծ հաւաքածոյ մը, ինչպէս նաև ուրիշ ապրանքներ։ 12—12

ՄԷՀԲԱՐԷ
ՀԱԳԳԸ ԵՒ ՆԱԶՄԻ

Եէնի ճամիի հրապարակը Օսմանեան Նամակատան կից եղող սոյն վաճառատունը որու անօրինութիւնը ստանձնած ենք, ինչպէս որ մինչև հիմա ծախուած ապրանքներուն թէ՛ նրբութեան և թէ ածանութեան մասին պատուարժան յաճախորդներուն վստահութիւնը գրաւած է, այս անգամ յաճախորդները աւելի գոհացնելու համար Եւրոպայի առաջնակարգ ֆապրիգաներէն զանազան տեսակ ապրանքներ բերել տուած ենք, որուն գլխաւորներն են արմունկ և կանանց համար մետաքս հովանոցներ, մետաքս ֆիլտէքսս և քուրդ ամէն տեսակ ֆանէլաներ և գուլպաներ, մետաքս և գիհան թաշկինակներ, զէֆիր և գիհան շապիկներ, գիհան օձիք և թեւնոցներ, գրավաթ և բաթիսմերի ճոխ տեսակ, գօնսոլի վրայ գործածուելու համար չքեղ լամպաներ եւն. եւն., որոնք անմրցելի գիներով կը ծախուին։ Այս տեսակ արդուզարդի վերաբերեալ ապրանքներու պէտք ունեցող պատուարժան հասարակութեան կը յանձնարարենք որ, եթէ ճաշակաւոր, տակուն և ածան ապրանքներ առնել կ'ուզեն, ուրիշ տեղ երթալէ առաջ թող այցելեն մեր վաճառատունը անձամբ հաստատելու համար մեր ամբողջ ըստ ծոյները։

ՎԵՐԳԻՆ ԳԻՆ
19—20

Տեր եւ Տնօրէն
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

ՆՈՐ ԶԵՌՆԱՐԿ ՄԸ
ՄԵԾ ԴԻՒՐՈՒՔԻՒՆ
ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Եգնիկ Մէնէլեան պատրաստած է ԳՕԼԻ ԲՕՅԹԱԼով փոխադրելի ամէն առեւտրական ձանձնարարութիւն անմիջապէս գործադրել ամենանպաստաւոր և ապահով պայմաններով։

Ապօպարանքի փոխարէն կանանց պէտք է զրկուած ըլլայ ՄԱՆՏԱ-ԲՕՅԹով և կամ այլ միջոցով մը. փոխադրէքը ներքուստ չեղած յանձնարարութիւններ ստանալու կը մնան։

Առանց փոխարէն 100էն վար եղած գումարներու համար 10 0/0, և վեր եղած գումարներու համար ալ 5 0/0 յանձնառուելէք կ'առնուի։

Դիմել առ ԵԶՆԻԿ ՄԷՆԷՇԵԱՆ, Քիւչիւք Եէնի Խան, Զագմագճիլար, Կ. Պոլիս։ 30—23

ԳՐԻԳՈՐ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՅԺ ՎԿԱՅԵԱԼ ԲԱՐԻԶԷ

Կը դարմանէ նորագոյն մէթոտով, ակռայի պէս պէս հիւանդութիւնները։ Ակռայ կը լեցնէ զանազան տեսակ մետաղներով՝ ինչպէս ոսկի, բլաթին։ Կը շինէ արհեստական ակռաներ, տակուն, ձեւաւոր և իւրաքանչիւրին ճաշակին յարմար։

Իր դարմանատունը հաստատած է Մագրիգիւղի մէջ, Պօսֆոն փողոց թիւ 1, ուր կ'ընդունի հինգշաբթի օրերը միայն։

Երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերն ալ, ըստ առաջնոյն, Գասրգիղ, իր բնակավայրը կ'ընդունի Եէնի-Զէյմէ փողոց թիւ 2 (Մէշէիւրասարի պահականոցին փողոցին ուղղութեամբ)։ Զորեքշաբթի օրերը ձրի։

Գիները միօտ դիւրամատչելի կը մնան
7—20

ՏՔԴ. Ց. ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՄԱՍՆԱԳԷՏ ԲԺԻՇԿ ՄԱՅՐԱՊԵՏ. ԳԱՂԴԻԱԿԱՆ ԱԽՏԻ, ԱԳԵՐԵՐՈՒ ԵՒ ՀԻՆԵԴՐՈՒ ԾՆՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒ ԵՒՆ. ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ցիչեալ բժիշկը, որ 15 տարի չոքանակ պաշտօնավարած է Գասթէմանիի նահանգին հիւանդանոցներուն մէջ ուր վերոյիշեալ հիւանդութիւններ ասկէսի տարածուած են, և որ 5 տարի չափ ալ Եւրոպայի այդ հիւանդութեանց յատուկ նշանաւոր հիւանդանոցներուն մէջ ուսումնասիրութիւններ կատարած, և գործնական փորձեր բրած է և այս կերպով նոյն հիւանդութիւններու բուժման ամենավերջին մեթոտներուն մէջ ձեռնհասութիւն ձեռք բերած, այժմ հաստատուած է Բերա Պէօյիք Բարմագ գաբու թիւ 10 տունը, և կէս օրէն մինչեւ ժամը 11 կը գտնուի Պոլիս, Պաղչէ գափու պահականոցին դիմացը, Քիւչիւք քեան դեզարանը, ուր կը դարմանէ վերոյիշեալ հիւանդութիւնները, որպէս զի հինցած ատոնց։ Ուրբաթ օրերը ձրիաբար կը դարմանէ աղքատները։ 100—88

ՏՕՔԹՕՐ ՃԷԶԱՒԻՐԼԵԱՆ

Ամէն օր առաւօտեան մինչև ժամը 6 Կէսիկ-Փաշա, Սարայ իչի եկեղեցիին կարգը դանուող իր բնակարանը կը գտնուի, նաեւ չորեքշաբթի և շաբաթ օրեր Սամաթիա Սուլու Մանաստիրը թաղը, Դրիսեան էֆ.ի դեղարանին դիմաց յատուկ պատրաստուած սենեակը։ Իսկ գալով երեքշաբթի օր, իր բնակարանը, և չորեքշաբթի եւ Սամաթիա, ժամը 6էն մինչեւ 9 եկող հիւանդները մեծ խնամքով ձրիաբար կը դարմանէ։

ԴՈՒՄ-ԳԱՒՌՈՒ Նշանաւորաբար գարնանային համաճարակին։ գարշելի, սէլամլըգ 14 օտար վէ մըգտար պաղչէի հուլի վէ թարմրնտա 3 պաղ տիւքեանը ճամի 3 Ն։ լը գոնաղան տէօրթ հիսէ իթիպարրլա բուպ հիսէպի սաթլըգ տըր։

ՄԷՃՃԱՆԷՆ ՀԷՏԻՅԷԼԻՔ ՊԻՐ ԳԱԹ ԷԼՊԻՍԷ

ԹՈՒՆԷԼԻՆ ՊԷՕՑԻՒՔ ՄԱՂԱԶԱՍԸ

ՊԷՕՑԻՒՔ ԹԷՆԶԻԼԱԹ ԻԼԷ ՍԱԹԸԾ

13 թրլրինը սանի սէնէ 319 թարիխնտէ Պէյ Օղլունտա Թունէլ մէվզիի դարչուսընտա քիւչատ խարկէն Թինկիլի պէօյիւք մաղազալարընտա հէր տաիմ պէօյիւքէտէ օլան մուվաֆֆաղէյիթիվով սէպէպիյէ պու մէվզուսիւք պէօյիւք թէնզիլաթ իլէ սաթըսըմըզ միչթերիլէրիմիզին մէնֆաաթընա օլարագ պունտան պէօրլէ էվվէլքի լիքիտասիոնարը գէվգինէտ տիր։ Լիքիտասիոն էնտասընտա էն էվվէլ մաղազալարընդա կիրուպ զիհատէ մալ իչթիրատ իտէն պիրինճի միւթերիլէ եալընը (հանրմարտա մախսուս) միւբեհաթի օլարագ մէճճանէն օլմագ իւզրէ պիր գաթ էլպիսէլիք իհտա իտիլէ ճէկինճէէն, մաղազալար հէր կիւն Բաղարբարտա տախլ օլմագ իւզրէ սատաղալարը սահաթ 3½տա քիւչատ խարկէնէք տիր։

Զիյրտէքի ճեհվելտէ կեօրիւճեն պիճիւմի հէբատմրզ պիլիսքիսնա ֆիյաթ վէ ճեվճեն պէօյիւք պիր ֆըրսաթ իրայի իտէր

Ֆանֆեզգի իքեֆիլի։= Այրդ բէնկի պուլուզալրզ վէ էսվապրըզա մախսուս ֆիյաթը սալիյէսի 5½ վէ 7 զր։ իքէն	3½
Ֆայլը վէ չրզկըլը իքեֆիլիքեր։= Էնկամ տիւրլիւ բէնկիլէր, ֆապրիգա ֆիյաթը 8 զր։ իքէն լիքիտասիոնտա	5
Սահիր Ֆանֆեզգի իքեֆիլիքեր։= Մուխթէլիֆ չէշիտլէրէն վէ սաֆի իքէք ֆիյաթը հագրզիէսի 12 զր։ իքէն	6½
Բէք պէօյիւք Ֆըրսաթ։= Կէչէն սէնէսէնէ գալան պիր թաքրմ չարչաֆիլրզլար սաֆի իքէք վէ աղրը գումաշլարտան ֆիյաթը ատիյէսի 15էն 20 զրուշ իքէն լիքիտասիոնտա	9½
Եճվեի ֆուրիւ իքեֆիլիքեր։= Սիեսկ վէ բէնկի իքեքլիլէր չարչաֆիլրզա վէ էսվապրըզա մախսուս ֆիեհաթը ատիյէսի 18 վէ 20 զրուշ օլարագ լիքիտասիոնտա 14 վէ	12
Ֆանֆեզգի իքեֆիլիքեր։= Ադրը չարչաֆիլրզ վէ էսվապրըզա մախսուս ֆիեհաթը ատիյէսի 22 վէ 30 զր։ ա իքէն	15—18
Ֆանֆեզգի գատիֆիկեր։= Ֆանֆեզգի վէ չրզկըլը գատիֆէլէր ֆապրիգա ֆիյաթը 9 զր։ իքէն լիքիտասիոնտա	5
Տէֆա։— Զրզկըլը զարիֆ չէշիտլէրէն վէ էնվալ տիւրլիւ բէնկիլէր ասրլ ֆիյաթը 15 զր։ իքէն »	5 վէ 9
Եուկլրլար։= Տիւզ վէ ֆանֆեզգի սաֆի եիւն գումաշլարը վէ չիֆթ էնվալ ֆիյաթը ատիյէսի 5½ վէ 6½ զր։ իքէն	3
Սահիր եուկլրլար։= Խսվապրըզա վէ չարչաֆիլրզա վէ քիւրք գապրըզա մախսուս տիւզ վէ չիչէքլի եուկլրլարտան ֆապրիգա ֆիյաթը 8 վէ 12 զր։ իքէն լիքիտասիոնտա 6½, 5½	4½
Տէֆա։= Էն սոն մօտա վէ 2 արշուն կէնիշլիքտէ սաֆի եիւն գումաշլարը ֆապր։ ֆիյաթը 12 վէ 16 զր։ իքէն	9½, 8
Բաթիսգա։= Պիր էյի ճինստէն տմրրրզա մախսուս վէ 26 արշունլրզ թօբը ֆիյաթը ատիյէսի 40 զր։ իքէն թօբը	20
Սաթինեք։= Իրի իքեքլի աստար տէրի էլտիվէնլեր 18 զր։ մալ իքէն լիքիտասիոնտա	1
Էյտիվենլեր։= Իրի իքեքլի աստար տէրի էլտիվէնլեր 18 զր։ մալ իքէն լիքիտասիոնտա	5
Էքեֆիլիքեր։— Գաղմիրտէն վէ ֆանելլատան իչէնմիշ հազրը էթիքլիքլեր ֆապրիգա ֆիյաթը 25 իլէ 30 զր։ իքէն	12½, 10
Հազրը Ֆանելա պլուզալար։= 12 զր։ իքէն լիքիտասիոնտա 5 զրշ։ Բաթիսգա մէնտիլլեր պէհէր թանէսի	10

ՖԷՆԻՔՍ ՕԹՐԻՇԷԻԷՆ
ԿԵՆԱՑ. ՀՐԴԵՀԻ, ԾՈՎՈՒՌ
ԿԱՅՍ. ՔԱԳ. ՍՈՒԱՆԶԱՆԾՈՐՇԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏԵՑԱԼ Ի ՎԻԼՆՆԱ. 1860ԻՆ

Գրասենեակ Հանօրալօ խան, թիւ 52, 53, 54, 55, 56
ԼԻԱՋՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Գ. ՔԷՐԲԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիշէյէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.—

35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օթրիշէյէն ընկերութեան 20000 ֆր.ի և քսանհինգ տարուան համար, տարեկան 925.80 ֆրք. պիտի վճարէ. ու այսպէսով՝ եթէ մեռնի պիտի ստանայ 31266 ֆրք. Հնգուն դրամ ամբողջովին։ Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն իւր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան 21314,62 ֆր.։

Այս ամէն գումարներ ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, և Ֆէնիքս Օթրիշէյէն ընկերութիւնն այս գումարներուն վճարումն կ'երաշխաւորէ իւր բոլորով։

ԶՆԴԻՕՆ
ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄՐ ԻՂՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ
1828 Վէ 1829ՏԱ ԹԷԷՍՍԻՍ ԻՏԻԼՄԻԾ

Բարիսատ Բլան Վանտամա, 9 Նոմէրօլու տաքրէի խուսուսի։

ՀԱՐԻՒ ՇԻՐՔԷԹԻ

Սէրմաեէ վէ խթիեաթ 119,000,000 ֆր.
1902ին մագպուզաթը 24,000,000 »
Իսաէնէն զիեան 279,000.000 »
Սիկուրթալը խանէլէրին գէյմէթի 21,500,000 »

ԷՕՄՐ ՇԻՐՔԷԹԻ

Սէրմաեէ վէ իխթիեաթ 158,000,000 ֆր.
1900 մագպուզաթը 12,000,000 »
Էսաէնէն զիեան 129,000,000 »
Սիկուրթալը էօմիւր 272,000,000 »

ԳՈՒՇԻՐԹԷՔ զանէթ միւսաիա չերթիթ իլէ Թիւրքատա ինկիւրթա գալա իտէր
ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ տախի միւխթէլիֆ սուրէթաէ վէ խուսուսի էնվէն։
Ֆիեահլա էօմիւր սիկորթա իտէր։
ՇԻՐՔԷԹԻՆ ՊԱՆԳԱՍԸ «Գանգ Օթթոման» օլուպ, Սթանպոլ Ագանը տաքի Սթանպոլատա Սուլթան Համամընատա Գաթրրը Օղլու բուտաժընտա տուր։

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Պոլիս, Պանչէ Դարու, Պան Պիր Զեօիտի դիմաց
ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը գտնուի Սկիւտար, Ի. ճատիյէ, Տողրամանը փողոց իր բնակարանը։ Ամէն օր 5—11 դիմել Պոլիս, Պանչէ Դարու, Պին-Պիր-Զէյիտին դիմաց։
Կիրակի օրերը ժամադրութեամբ

ԼՕԳԱՆԹԱՃԻ ԱՐԱՄ ԱՂԱ
Մեծ-Շուկայի ծանօթ ճաշարանապետը Արամ աղան, մասնաճիւղ մը բացած է Պաղչէ Դարու, շաքարավաճառ Հաճի Պէքիրի տեսուչը, Եաղտրը խանի տակը։
Ամէն փափկասիրաց անձ, որ կուզէ թէ մաքուր և թէ՛ ուժան ճաշ մը ընել, պէտք է դիմէ Արամ աղայի խանութը, որ ճոխ ճաշացուցակ մը իրէն կը սպասէ։

ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ
Ա. Տ Ա Մ Ա Ն Ա Ք Ո Ճ Ա
ԽԱՉԻԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ
ՓՈԽԱԴՐՈՒԱԾ Է

Պանճէ աբուլ, պօղոյանգիին դիմաց «Սատամլը» լօգանքային վրայ թիւ 6—7 սենեակները։

Կը դարմանէ ամէնէն նորագոյն մեթոտներով ակռայի ամէն տեսակ հիւանդութիւններ, կը շինէ բնականին ընտարերութիւն չունեցող ակռաներ ոսկի, բլաթինի և գաւազուի վրայ։ Կոտրած ակռաներու վրայ ոսկի պատիներ կ'անցընէ, հատիչ ակռաներուն սրմաները առանց քաշելու՝ վրան կը գնեցնէ վիպալը առանց քիմքի, բնականին յոյժ և նման արուեստական հաստատուն ակռաներ, դիւրամատչելի և խիստ գոհացուցիչ պայմաններով։

Առաւօտ և երեկոյ հիւանդ կ'ընդունի իր բնակարանը թ կէտիք փողոց բաղնիքին դրան կարգը թիւ 75։ 8

ԳՐԷՏԻ ԼԻՈՅԷ
ԹԱՐԻԽԸ ԹԷ՛ԼՍԻՍԻ 1863
ԱՆՈՆԻ, ՇԻՐՔԷԹԻ
ԹԷՄԱՄԸ ԻՂԷ ԱՒԱՂ ՕԼՈՒՆԱՆ
ՍԷՐՄԱԵԷՍԻ 250,000,000 ՖՐԱՆՔ

Մէրքէզը իստանպուլի Գալաթա գարաքէօյ է։ Շիւպէլէրի Սիրքէճիի Սուլթ Համամ ճամասէրինի Ալլահվէրտի խանտատա վէ Գէլաթա ճատատէի 333 Ն։ սարիէսի

Մէլքիւր խարբէխանէլէրի պիճիմլի մասամէլաթը սարրաֆիյէ թիրա օ ունուր։ Կարտաճատան խարբէխանէնէ մէթանէթի վէ պէնզէլ իտարէնին ազլըզը իլէ հէր տիրլու բրգ պէնզէրէրէ թէֆէլվվիգ իտէնէք առրիթտէ խուսուսի գատ տարիքի մէվճուտ տըր։

Կալաթատաքի խարբէխանէսի վէ Գէյ Օղլու շիւպէսինտէ պանգա իլէ ատամէլէսի օլատուգունու միւսպիթ էյտամէլէսի օլատուգունու մէրգէզ գաթրզը հարիզ օլանլարա մախսուս տարթզը տէ մէվճուտ տըր։

Սթանպուլ. Հ. Պ. Էմրէ Լուգրինէ գաթ Իգրազ վէ Միրքէճիլիքի խուսուսի տէբսրնա էմանէթ տուրթիլի էմթաա գազանդ իտէր։